

# ԻՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ  
ՄՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ  
ՀԱՅՈՓ  
ՆՐՈՒՍԱՂԷՄԻ

Ծ.Բ. ՏՄԻԻ

Ա.Բ

1980







## ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ԶՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԺՈՂՈՎՈՒՄԻ ԶԱՅՈՅ ՈՐ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Կը խօսիմ ձեզի Բեթղեհէմի մեր Տիրոջ Ծննդեան այրէն, փոխանցելու քաղցր աւետիսը այս գիշերուան, որ երկու հազար տարիներ առաջ աշխարհի տունեցաւ հովիւներու եւ հրեշտակներու բերնով, Ծննդեան բոցավառ աստղին ներքին:

Յիսուսի Ծնունդը տաւ մը ըլլալէ աւելի ֆերբուած մըն է, գոյսը եւ անճամանդալ, նման ծագող արեալոյսին: Անիկա անսօղ նճմարտութիւնն է, մերկ մանուկի մը կերպարանով պառկած մտւրին խորը:

Այս գիշեր նորէն կը բացուի երկնին արգանդը, ծնելու համար կեանքին բանը, ներմակ ծաղիկի մը նման աշխարհի մուրեքուն բացուած, զուարթ երգի մը պէս օրերու երթումքին՝ որոնք այս ծնունդէն կ'առնեն իրենց իմաստը:

Առանց մանկութեան, այսինքն անմեղութեան, կարելի չէ աստուարել ցեխի կայտութիւնը եղող այս աշխարհը: Ծնունդները մարմնի, մտքի եւ հոգիի, վերէն իջնող երազներ են, որոնք իրենց ծիրանի գօտին կը կամարեն մարդոց անդոսին ու ցաւին վերէն: Առանց այդ շնորհներուն, օրերն ու տարիները միանեծան սաղաւարտներ են մեր հոգիներուն՝ մահուան շուրջով խանձարուրուած:

Հոգին որ կը մարդանայ հրաշք մըն է միշտ եւ միակ ուրախութիւնը որ չի խաբեր: Մոռնալ տարիները որ մեզ գերեզմանին կը տանին, վերջապանալ, մոռնալ մարդկային հպարտութիւնը, իմաստութեան ունայնութիւնը, սգեղութիւնները կեանքին, եւ զգալ ինքզինքը անմեղ ու բարի, նման խանձարուր փակող մանկան, մեծագոյն հեշտանքն է բոլոր անոնց՝ որոնց հոգին սկսեւ է սեւնալ տարիներու մուրէն, եւ որոնց երթերը անկարող են այլեւս երկնքի բոցէն կիզուելու: Այս իրողութեան է որ կ'ակնարկէ Հին Ռիսի մեծ տեսանողը, երբ կը նախաձայնէ. «Եւ մանուկ մասաղ առաջնորդէր զնոսա», ակնարկելով մարդու սկզբնածագ ոյժերու անարուեստակեալ գերազանցութեան, ընկերութեան ապագայ կարգին մէջ:

Մանուկը որ այսօր վերստին կը ծնի մեր հոգիներուն մէջ, խորհուրդն ու մարմնառութիւնն է խաղալութեան եւ սիրոյ: Իբխողներու եւ գերիներու, հարուստներու եւ աղքատներու այդ օրերու աշխարհին մէջ կեանքը ցուրտ էր

և մարդը դժբախտ: Յղիացում, արիւն և ֆրսինք իրարու կու գային ստեղծելու անհամեմատելի և անկարելի կեանք այդ անխաղաղ դարերուն: Եւ այս ցաւի և անարդարութեան պատկերին դիմաց, չկար աւելի քաղցր երազ քան խաղաղութեան ձայնը որ պիտի գար իտրտակելու արեւան ալիքները և անուշեղու մղձաւանջը մարդոց արտերուն մէջ:

Ճիշդ է թէ կեանքը խաղաղութեան իղձերու և ռազմաւունջ կիրքերու խառնուրդ մըն է, և այս իրողութեան մէջն է թերեւս իր ողբերգական գեղեցկութիւնը, սակայն անարիւն պատերազմին՝ այսինքն կենդանի խաղաղութեան պէտք է երթայ մարդկութիւնը յամբ բայց ամուր գնացնով:

Գիտութիւնը չարիք մըն է, պատերազմը՝ ոնիր, վասնզի ան ամենէն անգուրք յայտնութիւնն է ասելութեան, որ կ'որչանայ և կ'եռայ մարդոց արտերուն մէջ:

Սակայն խաղաղութիւնն ու արդարութիւնը պատհառներ չեն, այլ արդիւններ սիրոյ, որ ձգողական օրէնքն է բարոյական և ընկերային աշխարհին, որ կը լեցնէ մարդկային էակները և կ'ընէ զանոնք իրար հաւասար և մօտ Աստուծոյ: Սէրը Յաւիտեանականին մասնիկն է մեր մէջ:

Յիսուսի ծնունդը մարդուն և Աստուծոյ երջանիկ հանդիպման, այսինքն կորսուած Ռդդիին և Հօրը վերագլխին տօնն է, ոսկի օղակը երկնի և երկրի: Մանուկը որ կու գար իրեն իբրեւ օրօրոց ընտրելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն էր, աշխարհը քանցնող հոգին որ կը բանար երկրնին սիրքը և մարդուն արգանդը սմանչելի և նոր խորհուրդով մը:

Առանց այս վերնաշխարհէն եկած լոյսին և երազին, մարդը կեանքի այս քառսին մէջ հարկադրաբար պիտի իյնար լուծումներու ամենէն յոռեգոյնին և պիտի մտնէր շարքին մէջ հաստ և մութ իրերուն, լոյսին դէմ անթափանց, որով կեանքի ստորին սանդղամասերը կը կազմեն:

Սակայն մարդը երկնիին նայելու և բարձրագոյնին ըզձանձով ապրելու ոյժն ու հաւաստի ունի, որ իրեն կը բանայ ափուսիք աստղերէն անդին եզող մեծ անձանօթին, որ կամարներ կը ձեւէ իր հոգիին մէջ դէպի գերագոյն արդարութեան յղացքը, հակառակ որ աշխարհի վրայ նիւթը հերձումը կ'ընէ ամէն օր այդ երազին:

Աշխարհը պէտք ունի այդ հոգիին, այս գիշեր մարմին առնող այդ Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կալը, պղտոր ու գունաս մեր խորհուրդներուն պարզեւելու ստեղծումի սուրբ հրաւեր, ընելու մեզ նման մանկան՝ ելած ձեռքէն Աստուծոյ: Հոգին որ չի գար մեզի այս աշխարհի ոյժերէն, որ յաւերժական ժայթկն ու բխումն է լոյսի և սիրոյ, որ մեզի կը բերէ հաւաստիքը թէ մարդուն տրուած է այլեւս իր կեանքը այլակերպելու, պայծառակերպելու աստուածայինին մէջ և զայն սանելու յաւերժին:

Դուք, գաւակներ Հայաստանեայց եկեղեցոյ, գիտե՛մ թէ կը հաւաստիք Աստուծոյ Ռդդիին մարմնով երեւնալուն, կը հաւաստիք սրբութեան և արդա-

րութեան հրամանակարգերուն, Իրմէ եւ Իրմով նուիրագործուած: Այս զգացումները լոյծ, սարսամ ու վերացական յղացմներ չեն եղած քեզի համար, այլ մարմնացած հեւք մը, սլացք մը հոգիի, իր ըզմանքի թափին մէջ երկնքի դուռները եւ աշխարհի արգելքները խորսակելու չափ:

Ժողովուրդ Հայոց որ ի սփիւռս աշխարհի, իմ եւ իմ սիրելի Միաբանութեան սիրք դէպի քեզ է որ կը բացուի նորէն, նուիրական այս գիշերով, եւ կեցած Ս. Ծննդեան վեհավայրին մէջ, քեզի կը փոխանցեմ աւետիսը, որուն հաւասեր քան դարեւ ի վեր կը լեցնէ ու կը զօրացնէ մեր քրիստոնէական հաւասեր: Շարունակէ հաւասալ յաւերժին, Ծննդեան եւ մարդուն աստուածացումին, եւ մայրացուր հոգիդ այս գիշերուան մեծ խորհուրդովը նման քու պապերուդ՝ որոնք դարեւ շարունակ կաւէն եւ հողէն վարդեր հանեցին, զեղումի բերելով գիշերները եւ բանալով դուռները երկնքին, իջեցնելով Աստուծոյ մեղին իրենց արտերուն մէջ եւ Մտուրի գաղջ ընթանութեան:

Աղօթենք ի արեւ, որ Բերդեհէմի երկնքին վրայ յայտնուած աստղին լոյսովը լուսաւորուին աշխարհի դեկավարներու միտքերը, տեսնելու համար խաղաղութեան իրական նաւքան, որպէսզի կարելի ըլլայ սէրն ու խաղաղութիւն հաստատել այս երկրի վրայ, Աստուծոյ փառքին եւ մարդերու բարիքին համար: Ամէն:



Ս. Էջմիածին, Ս. Ծնունդ 1980

Նորին Ամենապատուութիւն  
Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան  
Պատրիարք Երուսաղէմի Հայոց  
Երուսաղէմ

Սիրելի Սրբազան Եղբայր,

Ասուած մեր, բարեաց պարգեւատու, մեզ վերսին կ'արժանացնէ ողջունելու Նոր Տարուան արեալոյսը, իր միածին Ռդոյն Սուրբ Ծննդեան աւետիսով:

Աւետիս մեծ եւ սմանչելի, բոլոր ազգերու եւ բոլոր ժամանակներու համար, զի ծնաւ Փրկիչը մեր Քրիստոս, ցոյց տալու համար համայն մարդկութեան՝ հանապարհը յաւիտեական կեանքին՝ երկնի արեալութեան մէջ ու հանապարհը մարդոց խաղաղ համակեցութեան եւ փոխադարձ հանութեան՝ երկրի վրայ:

Մեր օրերու աշխարհի խռովայոյզ կացութեանց առաջ կանգնած, մենք քրիստոնեաներս, զրահուած մեր հաւատքի լոյսով եւ Սուրբ Ծննդեան երկնային պատգամով, պարտինք անձանձոյթ աղօթել ու գործել, որ երկրի վրայ տեսալէս քաղաւորեն փոխադարձ բարի կամեցողութիւնը եւ խաղաղ գործակցութիւնը մարդոց եւ ազգութիւններու միջեւ:

Մեր յորդորն է նաեւ ուղղեալ մեր Մայր Եկեղեցիին ու համայն մեր հաւատացեալներուն, որ ապրին եւ գործեն սիրով միաբան, մէկը միւսին հնազանդ՝ երկիւղովը Քրիստոսի:

«Զի նա է խաղաղութիւն մեր՝ որ արար զերկոսեան մի եւ զմիջնորմն ցանկոյն իակեաց՝ զքրեամութիւն ի մարմնի իւրում» եւ «եկն աւետարանեաց խաղաղութիւն ձեզ, հեռաւորաց եւ խաղաղութիւն մերձաւորաց» (Եփես., Բ. 14-17):

Մեր սիրելի լեցուն Փրկչին մեր Յիսուսի Քրիստոսի Սուրբ Ծննդեան ուրախութեամբ, Մայր Աքոռ Սուրբ Էջմիածնէն Ձեզ Ամենապատուութեան եւ Սուրբ Աքոռիզ հոգեւոր դասուն եւ մեր հարազատ հաւատացեալ զաւակներուն կը բերենք Ասուածոյ օրհնութիւնը եւ Մեր հայրական սէրն ու ամենաբարի մաղթանքները բոլորիզ հոգեւէն առաքելութեան լիակատար յաջողութեան համար:

Ձեզի մեծ աւետիս՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

Շնորհի հրաշալի ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Եղիցին ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամէն:

Եղբայրական սիրով ի Քրիստոս՝

Վ. Ա. Զ. Գ. Է. Ն. Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ԿԱԹՈՂԻԿՈՍՍՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Անթիլիաս, 11 Դեկտեմբեր 1979

Նորին Ամենապատուփին  
Տ. Եղիշեկ Արքեպս. Տէրտէրեան  
Պատրիարք Երուսաղէմի Հայոց  
Երուսաղէմ

Սիրելի Արքազան Եղբայր ի Քրիստոս ,

Յառաջիկայ Ամառնորի եւ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին առիթով եղբայրական պատահ կը զգանք այսու գրով Ձերդ Արքազնութեան յայտնել Մեր ամենաչեղճ շնորհատուութիւններն ու արտալից մաղթանքները: Ի խորոյ սրտի կ'աղօթենք առ Մարդացեալ Փրկիչն մեր հայցելով խաղաղութիւն համայն աշխարհի, անդորրութիւն եւ ապահովութիւն Միջին Արեւելիի, եւ անվճանգ կեանք եւ բարգաւաճում համայն հայ ժողովուրդին ի ծագս աշխարհի, Մայր Հայաստանէն մինչեւ Սփիւռքի բոլոր կողմերը: Մեր անուն Յիսուս՝ բոլը Իր սիրովը հանէ բոլոր մտադոց սիրտերը, որպէսզի Եղբայրութեան զգացումով ապրին իրենց կեանքը, փոխադարձ յարգանքով եւ իրերօգնութեամբ:

Թող Տիրոջ սէրը եւ շնորհը Ձեզ զօրացնէ, պարգեւելով առողջութիւն եւ բեղմնալից գահակալութիւն ի վայելումն հայ ժողովուրդեան, ի պայծառութիւն Հայց. Ս. Եկեղեցւոյ եւ ի փառս Աստուծոյ:

Եղբայրական սիրոյ ողջունիւ

Աղօթակից՝

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԽՈՐԷՆ Ա.

Աթոռակից Կաթողիկոս Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ





Վաշիկան, 15 Յունուար 1980

Ամեն. Տ. Եղիշէ Արեւսա. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց — Երուսաղէմ

Նորին Սրբութիւնը իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ Ձերդ Ամենապատուութեան Սուրբ Ծննդեան շնորհաւորութեանց համար եւ կ'աղօթէ որ Մանկացեալ Փրկիչը առատօրէն պարգեւէ Ձեզ իւր խաղաղութիւնը եւ երջանկութիւնը: Ձերմագին զգացումներով՝

ԿԱՐՏԻՆԱԼ ՔԱՅԷՐՈՒԻ

Քարտուղար Վաշիկանի

Նորին Ամենապատուութիւն

Եղիշէ Պատրիարք Հայոց

Երուսաղէմ

Ձերդ Ամենապատուութիւն,

Ողջ բրիստոնեայ աշխարհը այժմ փառք ու երախտագիտութիւն կը մատուցանէ «Մեծ եւ երկնային Աստուծոյ» (Դան., Թ. 41), որ «զՈրդին իւր միածին առաքեաց Աստուած յաշխարհ» (Ա. Յովհ., Դ. 9):

Հոգեկան ուրախութեամբ եւ սրտաբուխ ցնծութեամբ հանդիսաւորապէս փառաւորելով Ամենափրկիչ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Ծնունդը, եղբայրաբար կ'ողջունենք Ձեզ այս մեծ տօնին առիթով եւ զօրացող Աստուածորդիէն կը հայցենք Ձեզի առատ շնորհ:

Աստուածային հաճութեամբ թող ժամանող Ամանորը բոլորիս համար ըլլայ խաղաղութեան եւ բարեգործութեան տարի մը:

Սրտագին սիրով ի նորածնեալ Քրիստոս՝

Պ Ի Մ Է Ն

Պատրիարք Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ

Քրիստոսի Ծննդեան 1979 - 80 թ.

Մոսկուա

LAMBETH PALACE, LONDON, S. E. 1  
CHRISTMAS 1979

His Beatitude Yeghishe Derderian,  
Armenian Patriarch of Jerusalem,  
Jerusalem, Israel.

Your Beatitude,

*"The Word was made flesh and dwelt among us,  
and we beheld His glory" (John 1:14)*

God reveals His eternal love for mankind in the birth of His Son at Bethlehem, which Christians celebrate year by year. Thus the eternal plan of human salvation is begun at one place and at one time in history, and the glory of the Godhead is focused in a Child, who will grow up and die and rise again, redeeming mankind from slavery to sin to a share in His glory.

Christians share in this joy of Christmas celebration in its annual recurrence, and it has been my joy in past years, Your Beatitude, to share it with you in seasonal letters of greeting and fellowship. You know that the time is coming for me to lay down my present tasks and hand them on to another. I pray that your fellowship with him will also be one of Christian brotherhood in a common quest for the Unity of the Church, for which the Christ-child was to pray.

At this time of farewell I thank you for our fellowship together. I shall think of you in prayer as I ask you to think of me. May the joy of the birth of the Saviour fill our hearts this Christmastide, and may He remain with us always as we continue to follow Him in service and in praise.

With warm and affectionate greetings I remain, Your Beatitude, your Brother in Christ.

DONALD CANTUAR  
Archbishop of Canterbury  
Primate of All England and Metropolitan

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՆԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՀԱՆՈՒՄ ՄԻՈՒԹԻՆ

Դեկտեմբեր 13, 1979

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան  
Պատրիարք Հայոց Երուսաղէմի  
Երուսաղէմ

Ամենապատիւ Տէր,

Նոր Տարուան եւ Ս. Կրօնի առիթով մեր հայեացքները կ'ուղղուին դէպի Ս. Քաղաք ու Բեթղեհէմ, ուր Հայոց դարաւոր Աթոռը մեր ազգային դրոշմը կը պահէ Սուրբ Տեղեաց մէջ:

Անցնող տարին եւս, Ձեր ներշնչող առաջնորդութեամբ, բարօր ու շինարար շրջան մը հանդիսացաւ Պատրիարքութեանը եւ անոր նուիրեալ Միաբանութեան:

Մեր սրտագին ցանկութիւնն է որ խաղաղութիւնը վերջնականապէս հաստատուի եւ ամրապնդուի Սուրբ Քաղաքին մէջ, որպէսզի Հայոց Պատրիարքական Աթոռը եւս շարունակէ իր անսասան գոյութիւնն ու հոգեւոր առաքելութիւնը:

Մօտալուտ տօնական օրերու առիթով, առողջութեան եւ արեւշատութեան մեր սրտագին զգացումները կը փոխանցենք Ձեզի եւ Ձեր Միաբանութեան բոլոր անդամներուն:

Սրտագին բարեմաղթութիւններով  
Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Նախագահ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## Յ Ո Ւ Ն Ե Լ Ե Ս Ի Ը

Գժուար է խօսիլ մարդերու մասին, իրենց մահէն առաջ և մահէն վերջ: Երբ ենթական անբաւարար է իր արժանիքներով, կը զգաս թէ հոգաշերտի մը վրայ կեցած ես, նեղ է հորիզոնը և կը զժուարանաս ըսելիքներուդ համար: Իսկ երբ խօսքի առարկան փարթամ անձնաւորութիւն մըն է, կը զգաս թէ լեռան մը առջին ես, կամ մեծ բարձունքի մը վրայ. հորիզոնը այնքան ընդարձակ է որ կը զժուարանաս ընդգրկելու գոյն: Այսպիսի անձնաւորութիւն մըն է այսօրուան Յորեղեարը, Վսեմաշուք Տիրար Ալեքս Մանուկեանը: Այս է պատճառ անշուշտ որ հանդիսաւոր գիտակցութեամբ Հայ ժողովուրդը ամենուրեք իր յարգանքի տուրքը կը բերէ անոր Հ. Բ. Ը. Միութեան նախագահութեան Արժաթեայ Յորեղեանին առիթով: Միահամուռ է այս ցոյցը, որովհետեւ ժողովուրդն է որ կը պսակէ գոյն: Շատ քիչ են սրտաբուխ, անկեղծ տօները՝ զորս ժողովուրդը ինքն է որ կը պոսթկայ: Ճշմարիտ ակնածանքը սիրտէն կու գայ և անոր համբոյրը քաղցր է և անշնչելի: Անոր բերած պսակը չի թառամիր:

Մեծ մարդոց հոգիին բացատրութիւնը պէտք է որոնել հոգիին մէջ այն ժողովուրդին՝ որուն ծոցածին գաւակներն են անոնք: Անտարադոյս բարեպաշտ մօր մը և ազնուական հօր մը հոգիէն ստացած է այսօրուան Յորեղեարը իր հողիին կայծը, որ այժմ խարոյկի է վերածուել իր մէջ, մեր ցաւերուն և կարիքներուն իբրև սպեղանի: Մեծ մարդերը անձնաւորեալ արտայայտութիւններ են իրենց ցեղին ու ժամանակին, անոնց կեանքի պատմութիւնը պէտք է որոնել ոչ թէ հոյ մը թուականներու և ծանօթութիւններու մէջ, որոնցմով կը հիւսուի կենսագրութիւն մը, այլ լուսաբանութեան մէջ այն միտումներուն և շարժառիթներուն՝ որոնք կը յատկանշեն անոնց ժամանակն ու միջավայրը: Ուրովհետեւ ամէն մարդ իր ժամանակին պատկանելէ առաջ, իր ժողովուրդն է ամբողջապէս: Մարդոց հօրներէն սխեալ մինչև անչափահաս մանուկը կնիքին տակն են այս օրէնքին:

Մարդեր կան որոնց զործին ստեղծած հոսանքները կ'անցնին գիրենք: Ուրիշներ՝ որոնց վաղանցուկ փառքը տրտում պատանքի մը պէս կը պարուրէ իրենց դազազները: Մանուկեան առաջիններէն է, որոնք կ'ապրին իրենց մահէն ալ վերջ:

Պատահական երևոյթ մը չէ որ ազգին նախախնամութիւնը եղող Հ. Բ. Ը. Միութեան աթոռը քսանհինգ տարիներէ ի վեր կը զբաւէ Հայ ժողովուրդին այս մեծ գաւակը, ըլլալու համար Միութեան ցմահ նախագահը և այդ Հաստատութեան ծառայողներու ոսկի շղթային մեծ ազամանը:

Անոնք որ մօտէն կը ճանչնային Տիար Ալեքս Մանուկեանը իր իզմերու անկեղծութեանը մէջ և մեր ժողովուրդին խոր կարիքները, զգացին թէ Միութեան Նսխագահի իր ընտրութեամբ նոր թուականի մը առաւօտը կը ծագէր ազգապարծան այդ Հաստատութեան երկնքին ներքև: Այս մտածումը իր մէջ ոչինչ ունի պատրողական, վասնզի արդիւնք է ոչ թէ զգացումի մը՝ այլ սկզբունքի մը: Այդ սկզբունքը այն համոզումն է, թէ համայնքներու կեանքի շինութեան զործը կը կարօտի բարոյական սյոթերու՝ որոնք երևան կու գան հոգեկան առաքինութիւններով հարուստ դրոճիչներու միջոցաւ:

Հայութեան լաւագոյն օրերը կը զուգադիպին միշտ իր բարոյական մեծութեան թուականներուն: Այդ թուականներէն իւրաքանչիւրին վերև կը սաւառանի դէմքն ու անունը տեսիլքով լեցուն մարդոց, որոնց մէջ կ'սպրի Աստուծոյ հոգին, առաջնորդութեան ճշմարիտ ոյժը: Այդ հոգիէն զեղեցիկ բաժին մը կայ Տիար Ալեքս Մանուկեանի մէջ: Առանց այդ ոգիին, ամէն օր մարդուն մէջ ապրող կեանքի տեսիլքին, մենք պատրանքի զոհեր ենք կեանքի մէջ: Առանց այդ կենդանի շունչին, մեր խօսքը բարրանջանք է, մեր մարմինը՝ խանձած ոսկրակոյտ, իսկ մեր զործը՝ անիմաստ շարժումներու սեսարան մը: Մեր ժողովուրդի առաջնորդները միշտ ունեցած են այդ հոգին և անով առաջնորդած սերունդները:

Տիար Ալեքս Մանուկեանը տեսիլքի մարդ է, մեր օրերու ամենէն պատկառելի և բացառիկ արժէք ներկայացնող դէմքը: Անհատներու կեանքին մէջ քիչ անգամ կարելի է հանդիպիլ որ պատուոյ և դիրքի յառաջդիմութիւնը զուգընթաց քալած ըլլայ զուտ անձնական արժանիքին և տաղանդին, այնպէս ինչպէս կը հաստատուի մեծ Յորելեարի պարտգային: Այս է պատճառ անտարակոյս որ իր կեանքը տեսարան մը ըլլալէ աւելի փառք մըն է մանաւանդ, զայն դիտելով մարդ հրճուանքէն աւելի կը սորվի, այսինքն կ'աճի փորձառութեամբ և հոգիով: Ո՞վ չի զիտեր այսօր որ Ալեքս Մանուկեանը զգացումի և սկզբունքի տենդէն մտրակուած, զաղափարի լոյսէն առաջնորդուած, մերթ բնազդաբար բայց յաճախ խորհրդածուած ծրագիրներով, իր կեանքի այն շրջանին մէջ մանաւանդ, ուր սիրտն ու բանականութիւնը իրենց լիալիր կազմութեան մէջն են ալ, կ'ուզէ որ իր ժողովուրդին նկատմամբ իր ունեցած սէրը մեծագործութիւններս գործել տայ կամքին:

Մանուկեանը այն մարդերէն է որ զիտէ կարողալ անկէզ մորենիին վրայ իր ժողովուրդին ճակատագիրը, որ զիտէ լսել ձայնը որ զինք իր ժողովուրդի կարիքին և առաջնորդութեան կը կանչէ:

«Լաւ է տալն քան առնուլն». աւետարանական պատգամին այս կշիռքով է որ կը կշռուի մեծ բարերարին նուիրաբերութիւնը: Այս պատգամը մարդերու հոգեղէն թափը միայն չ'արտայայտեր, այլ կ'անցնի աւելի անդին և կը դառնայ բարձր պատգամ մը բոլոր անոնց համար, որոնք այս անցաւոր աշխարհի երեսին կ'այցուին լուսաւոր ձգողութեամբը անանցին: Տակաւին տարբեր կերպարանքը այդ մտասեւեռումին, երբ մարդեր, նման Ալեքս Մանուկեանին, ազգային, կրթական կարիքներուն կ'երկարեն իրենց ձեռքը իրր քաղցրութիւն և սփոփանք: Մարդեր՝ որոնք զիտեն ճարել հոգեղէնին հունձքը, զանելու սևո-

լուծեան կտորը զիրենք ոտնակոխ հալածող ազէտներէն: Բարեգործութիւնը հոգեկան արարք մըն է իրապէս երբ տուողը նիւթական նկատումներէ անկախ կու տայ և ստացողը կ'անէ զայն բարոյական զգացումով: Այն ատեն է որ ան կ'ըլլայ «հոտ անուշից», որ բերլրանքի քօղցրութեամբ կը զուարթացնէ ստացողին սիրտը իբր «պատարազ ընդունելի՝ հաճոյ Աստուծոյ»:

Հասկացողութեան խոշոր տարբերութիւն մը կ'այ անշուշտ արժէքի և արժանիքի ըմբռնումներուն միջև: Առաջինը վիճակ մըն է իսկ երկրորդը առաւելութիւն մը, աւելի ճիշդ՝ առաքինութիւն մը, որուն կարելի է տիրանալ կամքով և զիտակցութեամբ լոկ: Մնիլ արքայորդի սրժէք է անշուշտ, բայց այդքան միայն. անոր բուն արժէքը մարդ կ'ունենայ այն ատեն, երբ արժէքը կարենայ վերածել արժանիքի: Տիար Ալեքս Մանուկեան մին է այդ պարծանքներէն և բարերարներէն, որ զիտէ գիմաւորել իր ժողովուրդին կարիքները կիրթ և ազնուական զգացումներով: Իրեն համար զրամը ոյժ մը չէ միայն այլ արժէք մը՝ կիրարկուելու արժէքներու ի խնդիր: Առանց այս փրկարար փոխարէնին, դեղին մետաղը զոյն մը և ձայն մըն է միայն:

Փառասիրութեան զգացումով կամ ի խնդիր անուան ու համբաւի չէ որ կ'ընէ ան իր նուիրատուութիւնները, այլ Հայու իր պարսականութիւնը կատարելու զիտակցութեամբ: Աւետարանի այն ծառան է ինքը, որ Աստուծոյ իրեն յանձնուած քանքարները չի կրնար չհասուորել յօգուտ ուրիշին: Իրական մեծութիւնները կը խորշին պոռոտ և սուտ փառքերէն. բայց ճշմարիտ փառքը ժամադիր կ'ըլլայ իրենց, գտնելու համար զիրենք օր մը արդարութեան լոյսին տակ, խիղճերուն խորը կամ պատմութեան ստուերին մէջ:

Իր նկարագրին մէկ ուրիշ զիծն է իմաստութիւնը: Իր բարերարելու կերպին մէջ բարիքի իմաստութիւնը կայ: Ազնիւ գործ է խղճալ աղքատին կամ արգահատիլ տգէտին, բայց աղքատութեան և տգիտութեան դէմ պայքարիլը առաքինութիւն է ինքնին: Տիար Ալեքս Մանուկեան բնաւ չէ մերժած առաջինը, բայց տիրականօրէն հետամուտ եղած է երկրորդին:

Բան մը ըլլալէ աւելի բան մը ընելու իղձը ամենէն մաքուր ճիգն է եղած իր հոգիին: Սրտի և մտքի անստղիւտ յատկութիւններով օժտուած մարդ, որ վարժուած է միշտ մտածելու թէ իր ժողովուրդի վերականգնումի և զոյատևման ամենէն կենսական լծակը առաւելաբար կրթութիւնը կրնայ ըլլալ, իր ամենէն զորովագեղ ուշադրութեան առարկան ըրած է ազգին կրթութեան գործը: Մեծ ու սրբատաշ քարերով կառուցուած բարերարութիւններ են իր նուիրաբերումները, որոնք իրերայաշորդ սերունդներու երախտիքն ու վկայութիւնը պիտի ունենան իրենց իբրև զրաւական: Որքա՞ն ճիշդ է արևելեան մեծ մտածողին խօսքը, թէ մարդիկ ոչ մէկ բանի համար այնքան կը նմանին Աստուծոյ, որքան իրենց նմանները բարեգործելու մէջ: Ուրիշներ իր ունեցածովը հեշտութեան մէջ պիտի փնտռէին իրենց զոհացումը, ինքը աշխատութեան և բարեգործութեան մէջ կը գտնէ իր կեանքին նպատակը: Եւ ինչ որ իր գմայելի նկարագրին ամենէն յատկանշական զիծը կը ցոլացնէ, այն է թէ իր հակումները կ'ուղղուին դէպի իր ժողովուրդին օգուտը:

Բնախօսական կարգին մէջ, որպէսզի առողջ և մաքուր լինի, պէտք է որ ներսէն սկսի և ներքնապէս կատարուի աճումը: Սրէնքը նոյնն է նաև հոգեկան

# ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՈՒԹԻՒՆ

## ՎՍԵՄ ՏԻՍՐ ԱԼԵՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

### Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Շարաթ, 12 Յունուար, երեկոյեան ժամը 7.30ին, Ս. Աթոռոյս Ալեքս եւ Մարի Մանուկեան Ընծայարանի ընդարձակ եւ Ամանորի առթիւ շրեղօրէն զարդարուած սրահին մէջ կայացաւ ազգապարձան Հ. Բ. Ը. Միութեան ցկեանս Նախագահ Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեանի Արժաթեայ Յորեկեանի հանդիսութիւնը:

Հանդէսին կը նախագահէր Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Հայրը: Ներկայ էր ամբողջ Միարանութիւնը, ուսուցչական կազմը եւ ստուարաթիւ ժողովուրդ:

Հանդէսի կազմակերպման իր գովելի մասնակցութիւնը բերած էր տեղւոյս Հայ Երիտասարդաց Միութիւնը:

Երբ ն. Ամենապատուութիւնը, ի գլուխ Միարանութեան, մուտք գործեց սրահ, ժառանգաւոր Սաներ կատարեցին երգեցողութիւնը Ս. Աթոռոյս Օրհներգին եւ Վարժարանի Քայլերգին, որոնց յաջորդեց Հ. Բ. Ը. Մ.ի Քայլերգը, երգուած Հ. Ե. Մ.ի Երկսիւս երգչախումբի կողմէ, որ անմիջապէս ետք ներկաներուն հրամցուց Բ. Կանաչեանի «Շուշոյն»: Երգչախումբը կը ղեկավարէր Միութեան երէց անդամներէն Տիար Սահակ Գալայճեան, որ նոյն ատեն Գարապետն է Ս. Աթոռոյս: Ատոր յաջորդեց ժառ. Վարժարանի Վերատեսուչ Կերշ. Տ. Շահէ Արքեպս.ի խօսքը, զոր կու տանք ստորեւ. —

Ամենապատու Սրբազան Հայր,  
Գեառեմորհ եւ Հոգեւորհ Եղբայրներ  
եւ սիրելի հանդիսականներ

Երբ առաջին անգամ մէկը Հռոմ կ'այցելէ, զարմանալ հին եւ նոր շէնքերու վրայ գտած կը տեսնէ Պապի մը ասունը, Pontifax Maximus, Պոստ Տասներորդ կամ Իգնատիոս Երեւոյ, եւ կ'անդրադառնայ քէ Հռոմի փառքը աշխարհը կը պարսի այդ մեծ հայրապետներու, որոնք կառուցած են աշխարհի ամենագեղեցիկ շէնքերը եւ ամենաեղբայր եկեղեցիները, ամենեւնի հոյակապ պալատները եւ արուեստի գեղեցկութիւնները: Կարծեմ այժմ ալ

աշխարհի համար: Մեծութիւնը այն ատեն միայն ազնիւ է եւ իրական, երբ սիրտն է անոր ազգիւրը: Հոգեբանական այս երևոյթը իրողութիւն մըն է մեծանուն բարերարին մօտ:

Եթէ հարկ ըլլայ պատմական հին մեթոտի մը հետեւելով մեր պատմութեան որդի շրջանները ներկայացնել միակ մարդու մը դէմքովն ու անունովը, ապահովաբար զուրթ ձայները պիտի միանային մեր արդի պատմութեան վերջին շրջանը տիրոջս Սլեքս Մանուկեանի անունով եւ այս՝ առանց չափազանցութեան:

Իր նախագահութեան քսանհինգամեակի առիթով ինք ևս կրնայ մեր մեծ բանաստեղծին հետ ըսել, «պիտի ընեմ այնպիսի դործ մը որ իմ ժողովուրդս չզղջայ ինձի պէս գաւազ մը ծնած ըլլալուն համար»: Այսօր այդ ժողովուրդը հպարտ է իրմով, իրեն պէս մեծ գաւազ մը ունենալուն համար:

երբ մէկը ինձի պէս շատ կը նամբարդեմ եւ հայկական գաղութներ կ'այցելեմ, այլեւս չի զարմանար երբ իւրաքանչիւր գաղութի մէջ դպրոց մը, ծերանոց մը, եկեղեցի մը, երիտասարդական ակումբ մը տեսնեմ որուն վրայ գրուած ըլլայ Ալեքս եւ Մարի Մանուկեան անունը: Մանրեալի դպրոցը, Տիրրայի ծերանոցը, նոր բայուած հայկական վարժարանը, Պէյրուսի երիտասարդաց ակումբը, Փարթի Բարեգործականի տունը, Պուստուս Ալեքս եւ Մարի Մանուկեան վարժարանը, բոլոր ասոնք այն գեղեցիկ կորուստներն են որոնք փառք կը բերեն այն մեծ բարեբարին՝ որուն Բարեգործականի նախագահութեան 25րդ տարեդարձը կը նշենք այս երեկոյ:

Նուազդեմի Հայ Պատրիարքութիւնը երախտագիտութեան շատ մը պարտքեր ունի Յոսեփեան Ալեքս Մանուկեանին. ժառանգաւորաց վարժարանի այս գեղեցիկ շէնքը վերջինն է միայն իր բարեբարութիւններուն. պիտի սիրէի ըսել մէկն է իր բարեբարութիւններէն, որովհետեւ տակաւին կը յուսանք որ վերջինը չէ: Սակայն անկէ առաջ, Վսեմափայլ Յոսեփեանը շատ մը բարիքներ շնորհած է Նուազդեմի Պատրիարքութեան. առաջին անգամ 1961ին, երբ իրեն գիտեցինք որպէսզի օգնեմ Ամմանի դպրոցի շինութեան, ինն էր որ Իզպաբեան անունով հայ անձնաւորութիւն մը յանձնարարեց եւ անոր խօսեցաւ որպէսզի շինուի Ամմանի դպրոցը. երբ Ս. Յարութեան հանգանակութեան համար գաղթեմ իրեն, ինն էր առաջինը որ այդ հանգանակութիւնը բացաւ իշխանական նուիրատուութեամբ: Եւ ամէն շաբաթ շաբաթակէ, թէ՛ Ամմանի դպրոցին եւ թէ՛ մեր զոյգ վարժարաններուն՝ ժառանգաւորացի եւ Քարգանջացի կ'օգնեմ եւ կը շաբաթակէ օգնել իրեն յատուկ ամօքխաձուրթեամբ, առանց քիբուկի եւ առանց ալմուկի: Այսպիսի անձնաւորութիւններ, սիրելի հանգիստականներ, չունինք մեր բոլոր գաղութներուն մէջ. միակն է որ կը հասնի ամէնուն եւ յուսուոր ամպի մը նման իր բարիքները կ'անձեռեմ ամէն տեղ ուր որ պէտք ըլլայ հայկական կրթութեան մը շինել կամ հայկական երիտասարդական ակումբ մը կանգնել եւ կամ որեւէ բարեբարութիւն մը ընել. իր բարեբարութիւնները չեն հաշուարար իր շինել տուած շէնքերով եւ իր կառուցած դպրոցներով կամ ակումբներով. շատ աւելի անդին կ'անցնէին անոնք եւ կ'ընդգրկեն կրթական խոշոր ծրագիր մը, որով անիկա հարիւրաւոր հայ աշակերտներու բոճակներ կը յաշկացնէ. այժմ հաստատած է ան հիմնադրամ մը իր անունը կրող, եւ իր յաշկացուցած գումարը անցած է արդէն 20 միլիոնը եւ անոր եկամտեր կուտայ հայկական գիբներու սպաքութեան, հայ ուսուցիչներու օգնութեան եւ ազգային ամէն տեսակի բարեբարութիւններու:

Իննձե՛ Նուազդեմ, արգար եր որ գեղեցիկօրէն եւ այսպէս նաւաբուած մեր երախտագիտութեան եւ սիրոյ արտայայտութիւնը ունենայինք անձի մը նկատմամբ՝ որ նախախնամական զեր կը կատարէ այսօրուան օփիլաբանայ կեանքին մէջ. եւ կը սիրենք հաւատարմորէն որ իրապէս նախախնամական է իր ներկայութիւնը, որովհետեւ կը հաւատանք թէ Հայու Ասուածը միշտ այսպիսի անձնաւորութիւններ կը դրկէ մեր ժողովուրդին, որ հովանաւորէ զայն, հասնի անոր կարիքներուն, եւ առանց սակարկութեան եւ անապառ կերպով այս մեր ժողովուրդին՝ հոն ուր պէտքը զգացուի:

Եննք այս հանգիստութիւնը կատարելէ առաջ, հեռագիր մը յղեցինք Պր. Մանուկեանին եւ հրաւիրեցինք որ իր ներկայութեամբը պատուէ մեզ. եւ սակայն, նկատելով իր տարիքը եւ բազմազբաղութիւնը, դժուար էր իրեն համար ձմեռան այս եղանակին մինչեւ այստեղ գալ. բայց շատ գեղեցիկ պատասխան-հեռագիր մը յղած է, զոր կ'ուզեմ հոս կարգալ.

*«Պատրիարք Եղիշէ Տէրաէրեան,*

*Պր. Մանուկեանը խորապէս զգացուած է այն յիշատակի երեկոյթին համար, զոր կը ձօնէք իր արժաթեայ յորհելեանին. կը ցաւի որ անձնապէս չի կրնար ներկայ գտնուիլ, սակայն կ'արտայայտէ իր անխառն շնորհակալութիւնը Ձեզի եւ Հայ երիտասարդաց Միութեան, Ձեր այս արոշումին եւ հրաւերին համար»:*

*Հ Ա Յ Կ Ե Ն Ց  
Ընդհ. Տնօրէն*

Պիտի առաջարկէի, խօսիս վերջաւորութեան, որ բոլոր ներկաներու կողմէ շնորհաւորական հետևարի մը յլենք Պ. Մանուկեանին եւ ըսենք թէ որքան կը յարգենք, որքան կը սիրենք եւ որքան կ'աշխարհենք որ երկար ու երկար տարիներ տարուակէ իր բարեբաւ առաստձեռնութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ:

*Սրբազանի խօսքի աւարտին, ժառ. Սան եղիա Չալըշրբեան հետեւեալ զգայուն ուղերձը կարդաց. —*

Ամենապատիւ Պատրիարք Սրբազան Հայր,  
Գերաւեճոհ եւ Հոգեւեճոհ Հայրեր,  
Յոբելիական Յանձնաժողովի պատուարժան անդամներ  
եւ յարգելի հանդիսականներ

Շո՛ւ, Եա՛հ պայծառ յոբելեան մըն է, որ կը նշանակուի այսօր գեթ դոյզն չափով երախտահատոյց ըլլալու համար հայու զուակներէն ամենէն պարծալիներէն մէկուն:

Գաժան նահապետի բերումով Սփիւռքի այնքան ընդարձակ տարածքի վրայ ցրիւ եկած մեր ժողովուրդին համար անոր՝ Տիար Ալեքս Մանուկեանի գոյութիւնն ու գործունէութիւնը նախախնամական իսկ է, բառիս ամենանշարժի առումով: Միայն անհասարակ, որ ունի շարք մը կենսական անհրաժեշտութիւններ իր գոյութիւնը պահպանելու համար, այլ նաեւ անհասներու հաւաքականութիւնը՝ բուն իսկ ժողովուրդը, ազգը: Այդօրինակ անհրաժեշտութիւններէն ոչ մէկը անիկա զլացաւ իր ազգին, երբեք եւ ոչինչ խնայեց անոր բարօրութեան ու յառաջընթացին համար:

Ո՛վ, երբ ոչ ինքը կրցաւ տալ ազգին դպրոց՝ արժանապատուութեամբ եւ հպարտութեամբ ապրելու համար, մտակոյրի տուն՝ հայ արուեստի ստեղծագործ բափի զօրացման համար, համախարհական բուսակ՝ երթատարութիւնը կրելու համար, գիրք՝ հայ գիրքի եւ գրականութեան տարածման համար, տանար տասուածդատութեան՝ հայ հաւատքի երգին համար: Եւ Ասուած անպատ ըրաւ իր տալու կամքը եւ կարողութիւնը:

Մենք, իր եւ իր համեստափայլ սիկնոջ անունը հպարտութեամբ կրող դպրոցի՝ Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի սաներս, քերեսս բոլորէն աւելի լեցուած ենք երախտագիտութեան, պատքի ու պարտականութեան զգացումներով ու գիտակցութեամբ, վստահի մեզի զեղ կը ըսնէք երջանիկ բռնկիկներու վիճակի եւ իրաւունքի մէջ. այլ կերպ ինչո՞ւ պիտի շտապուէին մեզի նիւթական ու բարոյական այսօրու առատ բարիքներ:

Մենք, որ եկած ենք Թուրքոյ յաւել զաւանդներէն՝ Հայու ձայնին ու անունին իսկ կարօտ, մենք, որ եկած ենք Լիբանանի մտաբարբաբ կրակներու ու կրակոցներու ընդմէջէն, մեզի ընծայուած այսօրու բազմազան շնորհներուն ու բարիքներուն համար, որոնք կու գան իր անձէն, ինչպէ՞ս չտարուինք սեպտա երախտագիտութեամբ ու շլայնենք մատուցած մեր հոգիներուն ջերմագին շնորհակալութիւնները:

Երբ կը գլխով ու կը գիտակցիմք թէ ինչպէս օր-օրի, ժամ առ ժամ կը նոխանանք բազմազան օգտաւոր գիտելիքներով, մեր սիրտն ու հոգին կ'ողողուին նմարտապէս հայեցի յոյզերով ու ոգեկան զօրութեամբ, տարուակաբար կը նորոգուին նաեւ մեր երախտապատ զգացումները անոր ազնուական անձին ու վեհ գործին հանդէպ:

Ճակատագրի կոչով հաւաքուելով այս սրբազան յարկին տակ, ուր աւանդական ու նուիրական է ամէն ինչ, հաղորդուելով երանաւեհ մեր նախնիներու հաւատքին ու յոյսերուն, եւ յսակ տեսնելով ոչ մի սփիւռքահայութեան այժմու ակնկալութիւններ այս Հաս. տարուանէն, կը գիտակցիմք մեր պատասխանատուութեանը խորապէս:

Այս վեճն եւ հանդիսաւոր պահուն կը հաւատանք մեր ինքնատուրման ուխտը, կը վստահեցնենք Տիար Յոբելարին, որ կ'իրագործենք նաեւ ի՛ր ակնկալութիւնները ի սրտուր ի՛ այնքան շտապ առաստձեռնութեան ու ազգաւոր գործերուն՝ ի պայծառութիւն Հայաստանեայց Սկզբեցոյ, Հայ մտակոյրի, եւ ի պահպանութիւն Հայ ժողովուրդի:

Այսու կը բերենք մեր արտաբառ բարեմագրութիւնները Տիար Ալեքս եւ Տիկին Մարի Մանուկեան ամոյի փառաբողջութեան ու յարատեւ երջանկութեան համար:

Ուղերձէն ետք, իր բամբ ծայնովը գաղութիս մէջ համբաւուած Տիար Ալեքս Գալայեան մեներգեց անմահն Կոմիտասի «Ձինար ես»ը, որուն դաշնակի վրայ կ'ընկերանար Մայր Հայրենիքի մէջ իր երաժշտական ուսումը ստացած Տիար Սարգիս Քամաճեան:

Յակոբ Անտոնեանի «Հանգրուաններ» քերթուածը ապրումով եւ հասկացողութեամբ արտասանուեցաւ Տիար Կարօ Սամուէլեանի կողմէ, եւ ապա Լ. Ե. Միութեան երէց անդամներէն Տիար Յակոբ Գարակէօզեան կարդաց Յ. Սէթեանի «Բարի Նաւուղիդը» արծակ կտորը, որ ա'յնքան կը պատշաճի արտասահմանի մեր այժմու կեանքին եւ Բարեգործականի ու անոր ցկեանս Նախագահին այդ կեանքին մէջ կատարած նախախնամական դերին:

Տիկին Լուսին Պետրոսեանէ «Բարեւ տարէք իմ եարիս» ժողովրդական տաղի երգեցողութենէն ետք, Տիար Սահակ Գալայեան յստակ առողջանութեամբ կարդաց Տիար Ալեքս Մանուկեանի ճառը, խօսուած անցնող Սեպտեմբերին Լոս Անճէլըսի մէջ, իր նախագահութեան 25ամեայ տօնակատարութեան առթիւ:

Անուանի առամնարոյժ եւ նոյնքան անուանի դաշնակահար Տրթ. Պերմ Յակոբեան, տեղւոյս Հայ-Կաթողիկէ համայնքէն, նուազեց Երեւանի էքիւսներէն հոչակաւոր «էնզէլի»ն: Ապա բեմ հրաւիրուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ տուաւ իր շինիչ ու շահեկան բանախօսութիւնը, զոր կ'երեւի Ամսագրիս այս թիւին սկիզբները, իրրեւ եմբագրական յօդուած:

Յետոյ Լ. Ե. Միութեան նորընտիր Ատենապետ Տիար Ստեփան Տէր Վարդանեան հանդէս եկաւ շնորհակալութեան խօսքով, թէ՛ Լ. Բ. Ը. Միութեան եւ անոր պատուական Նախագահին եւ թէ՛ այս շնորհալի երեկոյթը կազմակերպողներուն հանդէպ:

Լ. Ե. Մ. ի երգչախումբը Ակումբի Քայլերգով՝ «Անդունդներէն Տառապանքին» (զոր զրած է Ն. Ամենապատուութիւնը եւ դաշնաւորուած հանգուցեալ արուեստագէտ Շահան Պէրպէրեան) փակեց յոյժ տպաւորիչ եւ երկու ժամ տեւող այս հանդիսութիւնը:

Այսպէսով, Սաղիմահայ գաղութն ալ, որ քիչ անգամ չէ որ օգտուած է Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեանի բարեբարութենէն, իր համեստ բաժինը բերած եղաւ սփիւռքի շատ մը գաղութներու մէջ իր նախագահութեան Արծաթեայ Յորելեանին առիթով սարքուած եւ երախտագիտութեան անկեղծ արտայայտութիւնը եղող նմանօրինակ հանդիսութիւններուն:

Այս առթիւ, Ս. Պատրիարք Հայրը հետեւալ հեռագիրը յղեց Յորելեարին. —

Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեան,  
Նիւ Եորք

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ուսուցչական կազմը եւ ուսանողութիւնը, Հայ Երիտասարդաց Միութիւնը եւ ողջ Սաղիմահայութիւնը հանդիսաւորապէս նշեց Լ. Բ. Ը. Միութեան Նախագահութեան Ձեր Արծաթեայ Յորելեանը: Պատրիարքութիւն եւ համայնք իրենց երախտագիտութեան զգացումներուն կը միացնեն ջերմ մաղթանքներ՝ Ձեր կենաց արեւշատութեան համար:

Աղօթարար

ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐԿ

## MESSAGE OF HIS HOLINESS POPE JOHN PAUL I

### FOR THE CELEBRATION OF THE DAY OF PEACE

1 JANUARY 1980

To all of you who want to strengthen peace on earth,  
To you, men and women of good will,  
To you, citizens and leaders of the peoples,  
To you, the young people of every land:

To all of you I address my message and invite you to celebrate the thirteenth World Day of Peace with a resolute effort of mind and action so as to stabilize from within the tottering and ever threatened edifice of peace by putting its content of truth back into it. Truth, the power of peace! Let us join together to strengthen peace through the resources of peace itself. The foremost resource is truth, for it is pre-eminently truth that is the serene and powerful driving force of peace, radiating unimpededly by its own power.

*A diagnosis: non-truth serves the cause of war*

1. It is a fact, and no one doubts it, that truth serves the cause of peace; it is also beyond discussion that non-truth in all its forms and at all levels (lies, partial or slanted information, sectarian propaganda, manipulation of the communications media, and so on) goes hand in hand with the cause of war.

Is there any need here to list all the different forms that non-truth takes? Let it suffice to give just a few examples. For, although there is justifiable disquiet at the increase of violence in national and international society and at open threats to peace, public opinion is often less sensitive to the various forms of non-truth that underlie violence and that create a fertile soil for it.

Violence flourishes in lies, and needs lies. It seeks to gain respectability in the eyes of the world by pretexts that have nothing to do with its reality and are often contradictory. What should one say of the practice of combatting or silencing those who do not share the same views by labelling them as enemies, attributing to them hostile intentions and using skilful and constant propaganda to brand them as aggressors?

Another form of non-truth consists in refusing to recognize and respect the objectively legitimate and inalienable rights of those who refuse to accept a particular ideology, or who appeal to freedom of thought. Non-truth is at work when oppressive intentions are attributed to those who clearly show that their one concern is to protect and defend themselves against real threats, threats which, alas, are still to be found both within a country and between countries.

Selective indignation, sly insinuations, the manipulation of information, the systematic discrediting of opponents — their persons, intentions and actions — blackmail and intimidation: these are forms of non-truth working to develop a climate of uncertainty aimed at forcing individuals, groups, governments, and even international organizations to keep silence in helplessness and complicity, to surrender their principles

in part or to react in an irrational way. All these attitudes are equally capable of favouring the murderous game of violence and of attacking the cause of peace.

2. Underlying all these forms of non-truth and fostering and feeding upon them, is a mistaken ideal of man and of the driving forces within him. The first lie, the basic falsehood, is to refuse to believe in man, with all his capacity for greatness but at the same time with his need to be redeemed from the evil and sin within him.

Encouraged by differing and often contradictory ideologies, the idea is spreading that the individual and all humanity achieve progress principally through violent struggle. It has been thought that this could be demonstrated historically. Ingenious efforts have been made to build it into a theory. It has become more and more the custom to analyse everything in social and international life exclusively in terms of relationships of power and to organize accordingly to impose one's own interests. Of course, this widespread tendency to have recourse to trials of strength in order to make justice is often held in check by tactical or strategic pauses. But, as long as threats are permitted to remain, as long as selective support is given to certain forms of violence in line with interests or ideologies, as long as support is given to the claim that the advance of justice comes, in the final analysis, through violent struggle — as long as these things happen, then niceties, restraint and selectivity will periodically give way in the face of the simple and brutal logic of violence, a logic which can go as far as the suicidal exaltation of violence for its own sake.

*Peace needs sincerity and truth*

3. With minds so confused, building up peace by works of peace is difficult. It demands that truth be restored, in order to keep individuals, groups and nations from losing confidence in peace and from consenting to new forms of violence.

Restoring peace means in the first place calling by their proper names acts of violence in all their forms. Murder must be called by its proper name: murder is murder; political or ideological motives do not change its nature, but are on the contrary degraded by it. The massacre of men and women, whatever their race, age or position, must be called by its proper name. Torture must be called by its proper name; and, with the appropriate qualifications, so must all forms of oppression and exploitation of man by man, of man by the State, of one people by another people. The purpose of doing so is not to give oneself a clear conscience by means of loud all-embracing denunciations — this would no longer be calling things by their proper names — nor to brand and condemn individuals and peoples, but to help to change people's behaviour and attitudes, and in order to give peace a chance again.

4. To promote truth as the power of peace means that we ourselves must make a constant effort not to use the weapons of falsehood, even for a good purpose. Falsehood can cunningly creep in anywhere. If sincerity — truth with ourselves — is to be securely maintained, we must make a patient and courageous effort to seek and find the higher and universal truth about man, in the light of which we shall be able to evaluate different situations, and in the light of which we will first judge ourselves and our own sincerity. It is impossible to take up an attitude of doubt, suspicion and sceptical relativism without very quickly slipping into insincerity and falsehood. Peace, as I said earlier, is threatened when

uncertainty, doubt and suspicion reign, and violence makes good use of this. Do we really want peace? Then we must dig deep within ourselves and, going beyond the divisions we find within us and between us, we must find the areas in which we can strengthen our conviction that man's basic driving forces and the recognition of his real nature carry him towards openness to others, mutual respect, brotherhood and peace. The course of this laborious search for the objective and universal truth about man and the result of the search will develop men and women of peace and dialogue, people who draw both strength and humility from a truth that they realize they must serve, and not make use of for partisan interests.

*Truth illumines the ways of peace*

5. One of violence's lies is to try to justify itself by systematically and radically discrediting opponents, their actions, and the social and ideological structures within which they act and think. But the man of peace is able to detect the portion of truth existing in every human undertaking, and moreover to discern the capacity for truth to be found within every human being.

The desire for peace does not cause the man of peace to shut his eyes to the tension, injustice and strife that are part of our world. He calls them by their proper name, out of respect for truth. And since he is closely attuned to the things of peace, he is necessarily all the more sensitive to whatever is inconsistent with peace. This impels him to push courageously ahead and investigate the real causes of evil and injustice, in order to look for appropriate remedies. Truth is a force for peace because it sees the factors of truth that the other has — factors that share the nature of truth — and tries to link up with them.

6. Truth does not allow us to despair of our opponents. The man of peace inspired by truth does not equate his opponent with the error into which he sees him fall. Instead he reduces the error to its real proportions and appeals from it to man's reason, heart and conscience, in order to help him to recognize and accept truth. This gives the denunciation of injustice a specific tone: such denunciation cannot always prevent those responsible for injustice from stubbornly disregarding the obvious truth, but at least it does not set out to provoke such stubbornness, the cost of which is often paid by the victims of the injustice. One of the big lies that poison relations between individuals and groups consists in ignoring all aspects of an opponent's action, even the good and just ones, for the sake of condemning him more completely. Truth follows a different path; that is why truth does not throw away any of the chances for peace.

7. Above all, truth gives us all the more reason not to despair of the victims of injustice. It does not allow us to drive them to the despair of resignation or violence. It encourages us to count on the forces for peace that suffering individuals or peoples have deep within them. It believes that by confirming them in awareness of their dignity and inalienable rights it gives them the strength to exercise upon the forces of oppression effective pressure for transformation, pressure more effective than acts of violence, which generally lack any future prospect — except one of greater suffering. It is because I am convinced of this that I keep proclaiming the dignity and the rights of the person. Moreover, as I wrote in my Encyclical *Redemptor Hominis*, the logic behind the Universal Declaration of Human Rights and the very establishment of the United Nations Organization was aimed at creating "the basis for continual revision

of programmes, systems and regimes precisely from this single fundamental point of view, namely the welfare of man — or, let us say, of the person in the community" (no. 17, § 4). Since the man of peace draws from the light of truth and sincerity, he has clear ideas about existing injustices, tensions and conflicts. But instead of exacerbating frustration and strife he places his trust in man's higher faculties, his reason and his heart, in order to devise peaceful ways to a truly human and lasting result.

*Truth strengthens the means of peace*

8. The path from a less human to a more human situation, both in national and in international life, is a long one, and it has to be travelled in stages. The man of peace knows this, he says so and he finds in the efforts for truth that I have just described the light he needs to keep his course set correctly. The man of violence knows it also, but he does not say so, and he deceives public opinion by holding up the glittering prospect of a radical and speedy solution, and then settles into his lie and explains away the constantly repeated delays in the arrival of freedom that had been promised and the abundance that had been assured.

There is no peace without readiness for sincere and continual dialogue. Truth too requires dialogue, and therefore reinforces this indispensable means for attaining peace. Truth has no fear, either, of honourable agreements, because truth brings with it the light that enables it to enter into such an agreement without sacrificing essential convictions and values. Truth causes minds to come together; it shows what already unites the parties that were previously opposed; it causes the mistrust of yesterday to decrease, and prepares the ground for fresh advances in justice and brotherhood and in the peaceful co-existence of all human beings.

In this context I cannot fail to say a word about the arms race. The situation in which humanity is living today seems to include a tragic contradiction between the many fervent declarations in favour of peace and the no less real vertiginous escalation in weaponry. The very existence of the arms race can even cast a suspicion of falsehood and hypocrisy on certain declarations of the desire for peaceful co-existence. What is worse, it can often even justify the impression that such declarations serve only as a cloak for opposite intentions.

9. We cannot sincerely condemn recourse to violence unless we engage in a corresponding effort to replace it by courageous political initiatives which aim at eliminating threats to peace by attacking the roots of injustice. The profound truth of politics is contradicted just as much when it settles into passivity as when it hardens and degenerates into violence. Promoting the truth that gives strength to peace in politics means having the courage to detect in good time latent conflicts and to reexamine at suitable moments problems that have been temporarily defused by laws or agreements that have prevented them from getting worse. Promoting truth also means having the courage to foresee the future: to take into account the new aspirations, compatible with what is good, that individuals and peoples begin to experience as culture progresses, in order to adjust national and international institutions to the reality of humanity on the march.

Statesmen and international institutions therefore have an immense field for building a new and more just world order, based on the truth about man and established upon a just distribution not only of wealth but also of power and responsibility.

Yes, I am convinced of this: truth gives strength to peace within, and an atmosphere of greater sincerity makes it possible to mobilize hu-

man energies for the one cause that is worthy of them: full respect for the truth about man's nature and destiny, the source of true peace in justice and friendship.

*For Christians: the truth of the Gospel*

10. To work for peace is the concern of all individuals and of all peoples. And because everyone is endowed with a heart and with reason and has been made in the image of God, he or she is capable of the effort of truth and sincerity which strengthens peace. I invite all Christians to bring to the common task the specific contribution of the Gospel which leads to the ultimate source of truth, to the Incarnate Word of God.

The Gospel places in striking relief the bond between falsehood and murderous violence, in the words of Christ: "As it is, you want to kill me when I tell you the truth as I have learnt it from God ... What you are doing is what your father does ... The devil is your father, and you prefer to do what your father wants. He was a murderer from the start; he was never grounded in the truth; there is no truth in him at all; when he lies he is drawing on his own store, because he is a liar, and the father of lies" (*John* 8:40-41, 44). This is why I was able to say with such conviction at Drogheda in Ireland and why I now repeat: "Violence is a lie, for it goes against the truth of our faith, the truth of our humanity ... do not believe in violence; do not support violence. It is not the Christian way. It is not the way of the Catholic Church. Believe in peace and forgiveness and love; for they are of Christ" (nos. 9-10).

Yes, the Gospel of Christ is a Gospel of peace: "Blessed are the peacemakers; they shall be called children of God" (*Mt.* 5:9). And the driving force of evangelical peace is truth. Jesus revealed to man the full truth about man; he restores man in the truth about himself by reconciling him with God, by reconciling him with himself and by reconciling him with others. Truth is the driving power of peace because it reveals and brings about the unity of man with God, with himself and with others. Forgiveness and reconciliation are constitutive elements of the truth which strengthens peace and which builds up peace. To refuse forgiveness and reconciliation is for us to lie and to enter into the murderous logic of falsehood.

*Final appeal*

11. I know that all men and women of good will can understand all this from personal experience, when they listen to the profound voice of their hearts. For this reason I invite you all, all of you who wish to strengthen peace by putting back into it its content of truth which dispels all falsehoods: join in the effort of reflection and of action which I propose to you for this thirteenth World Day of Peace by examining your own readiness to forgive and be reconciled, and by making gestures of forgiveness and reconciliation in the domain of your own family, social and political responsibilities. You will be doing the truth and the truth will make you free.

The truth will release unsuspected light and energy and give a new opportunity for peace in the world.

From the Vatican, 8 December 1979.

JOANNES PAULUS PP. II

# ԿՐՕՆԱԿԱՆ

## ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄ(\*)

«Եւ ինձ պատէ է գործել զգործս  
այնորիկ որ առաքեացն զիս,  
մինչ աւուրն կայ. զայ զիցեք  
յորժամ ոչ ոք կարէ գործել»  
(ՅՈՎՀ. Թ. 1)

Սիրելի հաւատացեալ ժողովուրդ, Ամանոր է այսօր:

Ահաւասիկ կանգնած ենք Նոր Տարուան մը սեմին, որ մեր տաջև կը բանայ տասներկու ամիսներու շրջան մը, 366 օրեր՝ զորս պարտաւոր ենք լեցնել:

Մարդկային ընկերութեան մէջ անձէ անձ կը տարբերի ժամանակը գործածելու և օրերը լեցնելու եղանակը:

Շատեր իրենց օրերը կ'անցնեն գոհացում տալով միայն իրենց ֆիզիքական կարիքներուն: Անոնց համար կեանքի իմաստը կը կայանայ «կեր, արք և ուրախ լիք» սինիք փիլիսոփայութեան մէջ միայն: Էականը ներկան է և անոր վաղանցուկ հաճոյքները: Ապագան բնաւ տեղ չունի իրենց մտածողութեան մէջ:

Ստեփան իմաստասէրն Սենեկան այսպէս է պատգամած. «նվ մարդ, վայելէ ներկայ հաճոյքներդ, բայց լաւ նայէ որ ապագայ վայելքիդ չվնասես»:

Մեր ներկայով կարող կ'ըլլանք կերտելու մեր ապագան:

Ուրիշներ լրջօրէն մտենալով ժամանակի խորհուրդին, կը ջանան օգտագործել ժամուան իւրաքանչիւր վայրկեանը: «Ժամանակը մեզի արուած է», կ'ըսէ Ֆէնէլան, «յուշտեանականութեան հոգ տանելու համար, և յուշտեանականութիւնը ինքնին կարճ պիտի գայ զզջալու մեր կորուստին վրայ, եթէ զայն ի զուր վատենք»:

Արդ, այս անցնող ու անվերադարձ ժամանակին ինչն է տեսական ու մեայուն,

որ պարտաւոր ենք ձեռք բերել: Այս պարտաւորին, Աստուածորդին մեր այս հարցումին պատասխանելով կ'ըսէ. «Պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ դեռ աւուր կայ, գայ գիշեր յորժամ ոչ ոք կարէ գործել» (ՅՈՎՀ. Թ. 1):

Մեր Փրկչի այս խօսքը յատկ կերպով ցոյց կու տայ թէ մենք պէտք է կատարենք Աստուծոյ գործերը, այս աշխարհի վրայ մեզի սահմանուած տեղութեան ընթացքին:

Աստուած ստեղծած է օրը որպէսզի մարդ գործէ ու աշխատի, իսկ գիշերը տուած է մարդու հանգստութեան համար: Պարտաւոր չանցնենք մեր ժամանակը և մեր օրերը լեցնենք բարի գործերով:

Անգլիացի հռչակաւոր բնաստեղծ Շէյքսպիր իր կեանքի վերջաւորութեան այսպէս ըսած է. «Ես ժամանակը վատնեցի, և ահա ժամանակը զիս կը վատնէ»:

Մեր կատարած բարի ու առաքինի գործերով է որ մենք կարող կը լինենք շահի մեր ժամանակը և երջանկութեամբ անցնել մեր օրերը:

Չանազան ազգերու ու հասարակութեանց մէջ սովորութիւն դարձած է կերտելու մով ողջունել Նոր Տարին: Քրիստոսնային համար նոր տարուան օրը զուարճութեան ու վայելքի պահ մը ըլլալէ աւելի, պէտք է ըլլայ աղօթքի ու հաշտութեան թեան օր մը: Յետագարձ տկարի մը նկատելով մեր մէկ տարուան վարած կեանքին վրայ, երեսն հանելու ենք մեր դրական կողմերը և մասնանշելու մեր թերութիւնները:

Երբ տեսնենք թէ անցնող տարուան մեր գործունէութիւնը յաջող արդիւնք տուած է, այսինքն բարի ու առաքինի գործերով օժանդակած ենք մեր ազգային-եկեղեցական կեանքի բարգաւաճման, ստատարած՝ հայ մշակոյթի զարգացման ու տարածման, և բարձր պահած ընկերութեան բարոյականը, այն ժամանակ, որպէս ճշմարիտ քրիստոնեաներ, իրաւունք կ'ունենանք ուրախութեամբ ողջունելու Նոր Տարին:

Ստեփան բնաւ պէտք չէ յուսահատիլ երբ մեր թերութիւնները նժարին ծանր կշռող կողմը ըլլան: Նոր Տարուան այս

(\*) Քարոզ՝ խօսուած Ս. Յակոբեանց Մայր Ծաղրի բեմէն, Նոր Տարուան առաւօտուն:

Ա. Ն. Վ. Ե. Բ. Ն. Ա. Գ. Ի. Բ.

Ա.

Բ.

Ծառերու վրայ՝ ձիւն աստղածաղիկ,  
Հողերն ոսկերուս՝ կը պառկին խաղաղ  
Գազաղներու պէս:

Չունիմ ալ երկիւղ անդունդէն, մահէն,  
Երազն երկնքին պրսակ է գլխուս՝  
Հիւսուած աստղերով:

Կը նայիմ հեռուն, թեւս աղանձին  
Ինկած է ծառէն, երկինք չըհասած  
Աղօթքի նման:

Լեռներուն վրայ կը սրգան նորէն  
Հովերն անմուրազ, սրինգ մը ինչպէս  
Ասուածոյ բերնին:

Մահն էր կեցած դրբանս ետին,  
Կը լքէի ոսնածայնն իր,  
Գոց էր դուռը, բայց մահն ունէր  
Իր բանալին:

Բացի դուռը, մահը չըկար,  
Գուռը, սակայն, իմ ետեւէս,  
Ինքն իր վրայ, ձեռքէ մ'անցես,  
Լուռ կը գոցուէր:

Կը նայէի մութերէն վեր,  
Կը պսպրդար ոսկեգօծուած  
Հասուերն լոյսին, մեծ զիւրուան  
Գիծէն անդին:

Ե.Գ.Ի.Վ.Ա.Բ.Գ.

օրը թող առիթ ըլլայ զանոնք ուղղելու  
և սկսելու նոր կեանք մը, համաձայն  
Քրիստոսի ուսուցումներուն: Դաս առնենք  
մեր ձախորդութիւններէն, որպէսզի այդ  
կերպով ապահովինք մեր ապագայ յաջո-  
ղութիւնը:

Նափօլէօն պատերազմի մէջ պարտը-  
ւելէ հաքը ըսած է իր զօրավարներուն.  
«Թշնամին թէև յաղթեց, բայց միևս կողմէ  
իր վրայ յաջորդ անգամ յաղթանակը  
տանելու կերպը ինծի սորվեցուց»:

Ուրիմն, սիրելի հաւատացեալներ,  
կեանքի պայքարէն յաղթական դուրս գա-  
լու համար յոյսով ու հաւատքով հետա-  
պնդենք մեր գործը:

Մեզմէ իւրաքանչիւրը գործ մը,  
պարտականութիւն մը ունի կատարելիք  
կեանքի տարբեր շրջաններու մէջ: Եւր-  
ջաններ՝ որոնց մէջէն մէկ անգամ միայն  
պիտի անցնինք: «Գործածէ՛ ժամանակդ»,  
կ'ըսէ հեղինակ մը, «եթէ կը գնահատես  
յաւիտենականութեան արժէքը»:

Երէկը չես կրնար ետ բերել, վաղուան  
վրայ չես կրնար վստահիլ, այսօրը միայն

քուկդ է, որ կթէ չօգտագործես՝ կը կոր-  
սընցնես, և ինչ որ կը կորսուի՝ յաւիտ-  
եանս կորսուած է:

Սիրելի հաւատացեալներ, այսօրուրնէ  
ուխտենք լաւապէս օգտագործել յաւէտ  
անհատացող ժամանակը, մեր օրերը ան-  
ցընենք աստուածահաճոյ և մարդասիրա-  
կան գործերով, ընտանեկան յարկէ ներս  
հայեցի դաստիարակութիւն տանք մեր  
նոր սերունդին, և մանաւանդ պահենք  
մեր ազգային-եկեղեցական օւսանդութիւն-  
ներն ու դիմագիծը, քանի ժամանակը  
ուշ չէ: Այլապէս, մեր առջին բացուող  
տարեշրջանը քայլ մը ևս առաջ կը տանի  
մեզ դէպի ուժացում և ապագայնացում:

Սրտագինս կը շնորհաւորեմ բոլորիդ  
Նոր Տարին և զալիք հրաշափառ Սուրբ  
Ծնունդը, մաղթելով բոլորիդ արեւշատու-  
թիւն, առողջութիւն և երջանկութիւն,  
նաև համայն աշխարհին տեւական խաղա-  
ղութիւն. ամէն:

Օրհնեալ էք և օրհնեալ կըրբուք ի  
Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ. ամէն:

ՌՈՒԹԷՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

\* \* \*

\* \* \*

Է՛յ, դու ջահել, հպարտ հասակ,  
Անցար ոսկի ամպի պէս,  
Քեզ հետ տարաւ երգեր ու սէր,  
Տարաւ Քարունն իմ սրէս:

Aye, thou young age, joyous and proud,  
Departed like a gold'n cloud,  
With thee did songs and love depart,  
Depart'd too Spring from my heart.

Քար կը սեղմեմ կրծքիս հիմա,  
Կ'ելնեմ սարերը լալու,  
Է՛յ, կ'ուզես լաց, կ'ուզես խնդա,  
Անցեալն ա՛լ ետ չի գալու:

Upon my heart keep I a stone,  
Roam about the heights and moan;  
Aye, laugh if you like, or weep sore,  
But the past comes back no more.

Ա.Ի.ԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԻԱՆ

AVEDIK ISSAHAKIAN

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Trans. M. MANOUKIAN

## Օ Ր Ե Ր Ը

Օրերն նման են կիներու պչրոտ,  
Հեռուէն թրւացող ա՛յնքան ցանկալի,  
Կիներ շարուած որոնք երբ գան մօտ՝  
Գութը կը արժեն սէրէդ աւելի:

Երազուած օրը բայց կը ժամանէ,  
Նետած իր ուսէն փառքի ծիրանին,  
Որուն ներելը իր մերկութիւնն է,  
Փլուզումը մեր երազի շէնքին:

Օրերը հեռուէն խոսումը ունին  
Թէ պիտի ըլլան պայծառ, արեւոտ,  
Ու այդ խոսումով, փուն ու ստայոդ,  
Սրտերն մեր խոցուած կը կապեն կեան-  
փին:

Օրերն նման են կիներու ցոփ, նենգ,  
Իրենց հաճոյքին ընելու մեզ զոհ,  
Անոնց սիրքը քար որքան ողորմեմ,  
Նոյնքան կը թողուն մեզ բեկուած,  
դժգոհ:

Գ. ՃԱՐՏԱՐ



**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**

**ՎԱՐՂԱՆ ԱՐԵՒԵԼՅՈՒ «ՀԱՒԱՔՈՒՄՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ»  
ԿՈՐԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ**

Ինչպէս արդէն նշել ենք, բանասիրութեանը վաղուց յայտնի է, որ վարդան Արեւելցին իրրեւ սկզբնաղբիւր օգտագործել է Մխիթար Անեցու «Պատմութիւն»ը<sup>(16)</sup>: Այն մեզ հասել է մասամբ, միայն Առաջին Պրակը, ըստ այսմ էլ իրաւամբ համարուում է հայ պատմագրութեան կորած աղբիւրներից մէկը: Լինելով հայ ժողովրդի առաւելագէտ ԺԱ.-ԺԲ. դարերի (մանաւանդ Երրորդ Պրակը, ըստ հեղինակի իսկ վկայութեան)<sup>(17)</sup> պատմա-քաղաքական կեանքի, հիմնականում Սելջուկների արշաւանքների և արապիտութեան ժամանակաշրջանի վերաբերեալ աշխատութիւն և, բնականաբար, ունենալով աղբիւրագիտական-բնագրական կարեւոր նշանակութիւն ոչ միայն հայ, այլ և արաբական և պարսկական աղբիւրների համար, շարժել է թէ՛ հայագէտների և թէ՛ արեւելագէտների հետաքրքրութիւնը: Այսու, ինքնին հասկանալի է, թէ ինչքան կարեւորութիւն ունի նման մի սկզբնաղբիւրի վերաբերեալ ամէն մի օգտակար հետազոտութիւն, առաւել ևս՝ նրա առանձին նշխարների ի յայտ բերելը, այն էլ ժամանակագրականօրէն նրանից ոչ շատ ուշ յօրինուած մի աշխատութեան մէջ, ինչպիսին Վարդան Արեւելցու «Հաւաքունն Պատմութեան» երկն է:

Մեր աղբիւրագիտական հետազոտական աշխատանքները այս առնչութեամբ մեզ բերել են այն աւելի քան հաւանական եզրակացութեան, որ Վարդան Արեւելցու նշուած աշխատութեան մէջ Մխիթար Անեցու երկից ուղղակի կամ քաղուածաբար առնուած հատուածները աւելին են, քան ենթադրուել է: Առ այսօր խօսք է գնացել միայն մի հատուածի մասին, որն զբաղեցնում է 91-92 («Իսկ յաղագս վրաց ... այս ըստ Մխիթարայ երիցու ասիցն է») և 93-97 («Իսկ որ զԱմիրաւումուսնեացն կարգն ... որ կայր մինչ ի պատմագիրս. որում պատիւ ի Տեառնէ Ատուածոյ») էջերը, և համաձայն Վարդան Արեւելցու իսկ վկայութեան, ստուգապէս առնուած է Մխիթար Անեցու «Պատմութիւն»ից: Բայց միթէ՞ ընդամէնը այս է:

Յայտնի է, որ Մխիթար Անեցու երկն սկսում էր հնագոյն ժամանակներից՝ Ադամից և հասնում մինչև 1190ական թուականները, կամ աւելի ստույգ՝ 1193 թուականը: Մխիթար Անեցու իսկ խոստովանութեամբ, այս երկում օգտագործուել են օտար հեղինակների մի շարք երկեր, սկսած Եւսեբէոս կեսարացու «Եկեղեցական Պատմութիւն»ից և «Քրոնիկոն»ից, իսկ հայ հեղինակներից՝ Ագաթանգեղոսի երկից, վերջացրած Սամուէլ Անեցու աշխատութեամբ<sup>(18)</sup>: Ուրեմն՝ սկզբից մինչև իր ժամանակները ներառեալ:

Նախապէս Յովնանէս Սարկաւագի

(16) Վարդան Արեւելցի, «Հաւաքունն Պատմութեան», Յառաջաբան, էջ է: Մխիթար Աճեցի, «Պատմութիւն», Ս. Պետերբուրգ, 1879, էջ Ա:

(17) Վարդան Արեւելցի, նշուած աշխատութիւնը, էջ 3-4:

(18) Նոյն տեղում, էջ 15:

հրկից վարդան Արևելցու օգտուելու վերաբերեալ մեր խօսքի մէջ նշեցինք, որ դրանից որոշ հատուածներ կարող էին նաև Մխիթար Անեցու «Պատմութեան» միջոցով փոխանցուել վարդան Արևելցու աշխատութեանը: Այդպիսի հատուածներ որոնելի են յատկապէս 88-103 էջերում, որտեղ էլ առկայ են Մխիթար Անեցու հրկից առնուած ծանօթ և դեռ անծանօթ քաղուածները: Նման ենթադրութեան ի՞նչ հիմք ունենք.

ա) Նշուած սոյն էջերում կան պատմական շատ իրողութիւնների մանրամասներ, որոնք մեզ ծանօթ միւս աղբիւրներում բացակայում են,

բ) Դրանք վերաբերում են այն ժամանակահատուածին (XI - XII դդ.), որի մասին հիմնականում պատմում են Մատթէոս Ուռհայեցին, Յովհաննէս Սարկաւազը և Մխիթար Անեցին՝ ինքը. սակայն դրանք չկան նաև Մատթէոս Ուռհայեցու երկում,

գ) Որոշ տերմիններ, յատկապէս Սելջուկներին «Սարչուք» ձևով կոչելը յատուկ է Յովհաննէս Սարկաւազին և իրեն՝ Մխիթար Անեցուն<sup>(19)</sup>,

դ) Անառարկելի է, որ վարդան Արևելցին օգտուել է Մխիթար Անեցու աշխատութիւնից,

ե) Ոչ մի այլ մեզ յայտնի աղբիւրում չարտացոլուած չի՛նչալ մանրամասները, ամենայն հաւանականութեամբ, գալիս են սկզբնապէս Յովհաննէս Սարկաւազի երկից,

զ) Հազիւ թէ Մխիթար Անեցին զանց առնէր նման մի սկզբնաղբիւր, որը ըստ երևոյթին, այդ ժամանակների իրադարձութիւնների վերաբերեալ հիմնական պատմագրական յուշարձանն էր:

Կարծում ենք, այսքանը միանգամայն բոււրոյր է մեր ենթադրութեան համար:

92րդ էջի սկզբում աւարտուած է նախորդ էջից սկսուած մի հատուած, որի մասին ինքը՝ վարդան Արևելցին անմիջապէս վկայում է, թէ «այս ըստ Մխի-

թորայ Երիցու ասիցն» է<sup>(20)</sup>: Սակայն, մեր կարծիքով, դա չի վերաբերում սոսկ Մ (50) տառանիշով զատորոշուած առեալ հատուածին, այլև՝ նախադիր ԽԶ-ԽԹ հատուածներին (էջ 87-91 «Իսկ պատուական թագաւորն ... ամս յիսուն և երկու»): Բէէև որոշ ընդհանրութիւններ նկատելի են Ասողիկի, Յովհաննէս Դրասխանակերտցու, Սամուէլ Անեցու, Կիրակոս Գանձակեցու երկերի համեմատութեամբ, սակայն հիմնականում ուրոյն են, անկախ նշուած երկերից, որոնք պատմել են այդ ժամանակաշրջանի մասին: Իսկ «Րաեղից են քաղուած, եթէ ոչ Յովհաննէս Սարկաւազի և Մխիթար Անեցու երկերից, աւելի որոշակի՝ վերջինից: Այսպէս ենք կարծում, որովհետև յիշեալ հատուածներին իւր թիւ ստուարմասը նոյնպէս բացակայում է նախընթաց դրաւոր աղբիւրներում և, աւելին, այն ընդհանուր յօրինուածքային միասնութեան մէջ է ստուգապէս Մխիթար Անեցու հրկից առնուած ՄԳ-ՄԴ (էջ 93-97) հատուածների պատմական նիւթի հետ, մանաւանդ որ սոյն երկի այս հրատարակութեան մէջ կատարուած հատուածների բաժանումը հեղինակային չէ: Ուստի, «այս ըստ Մխիթարայ Երիցու ասիցն է» խոստովանութիւնը հիմք չկայ տարածելու միմիայն Մ հատուածի վրայ, այլ նաև՝ ԽԶ-ԽԹ հատուածների վրայ:

Աղբիւրագիտական և բանասիրական նման հիմքերով մեզ միանգամայն հաւանական է թուում, որ ՄԱ-ՄԲ (էջ 92-93, «Իսկ վասպուրականի թագաւորքն ... և եդին զՄիքայէլ ամս եօթն») հատուածները ևս քաղուած են Մխիթար Անեցու երկից: Նկատելի է, որ դրանք նոյնպէս ըստ մեծի մասին գալիս են այն նոյն աղբիւրից, ինչ իրենց անմիջապէս նախորդող ԽԶ-Մ և անմիջապէս յաջորդող ՄԳ-ՄԴ հատուածները: Բովանդակութեան առումով սոյն հատուածների ամէնամերձուոր աղբիւրը ենթադրելի էր Թովմա Արծրունու և Արիստակէս Լաստիվերտցու «Պատմութիւն»ների հետ, սակայն մեր աղբիւրագիտական քննութիւնը ցոյց է տալիս, որ ամենայն հաւանականութեամբ,

(19) Սամուէլ Անեցի, «Հաւաքմունք ի Գրոց Պատմագրաց», վաղարշապատ, 1893, էջ 98: Մխիթար Անեցի, նշուած աշխատութիւնը, էջ 48:

(20) Նոյն տեղում, էջ 92:

Վարդան Արևելցիին նշուած այս երկու երկերից էլ չի օգտուել: Ուստի, հիմք չկայ ՄԱ-ՄԻ միջանկեալ հատուածները օտարերու տուեալ ՔԶ-ՄԻ միասնութիւնից և շքանշաններու, որ դրանք ևս բխում են Մխիթար Անեցու աշխատութիւնից:

Սակայն, միաժամանակ գտնուած ենք, որ այս միասնական շղթայից օտարելի չեն նաև ՄԻ հատուածի երկրորդ կէտը և ՄԵ-ՄԸ հատուածները (էջ 98-103 «Ի չորեքհարիւր հօթանասուն թուին . . . և դնէ նմա թագ», «Առ սա գնաց տէր Պետրոս . . . որպէս Տէրն զխաչն ի Հրէից»): Այսպէս ենք մտածում ոչ միայն նրա համար, որ դրանց բովանդակութիւնն էլ հիմնականում մեզ յայտնի է դառնում այստեղից՝ Վարդան Արևելցու սոյն աշխատութիւնից և միայն մասնակի ընդհանրութիւններ ունի Մտաթէոս Ուսուցիցու, Մամուէլ Անեցու և Կիրակոս Գանձակեցու երկերի հետ, այլև նրա համար, որ այդ հատուածները շարունակութիւնն են այն ընդարձակ հատուածի (էջ 93-97), որը ստորջ Մխիթար Անեցու գրչի արգասիքն է, այլև ՄԻ-ի այն մասնակի հատուածի (էջ 97), որն սկսուած է «նոյն այր ասէ»<sup>(21)</sup> մասնանշող յիշատակութեամբ: Իսկ այդ «նոյն այր»ը, ըստ առկայ շարադրանքի ու ակնարկութեան, կարող էր լինել միայն Մխիթար Անեցիին, քանի որ նախորդ հատուածն էլ շարադրուած է ըստ նրա «Իսկ պատուական երէցն Մխիթար Անեցիին որոյ յիշատակն՝ ի դիրն կենաց, այսպէս ասէ»<sup>(22)</sup> աներկբայելի վկայութեան, շեւտարար, շատ հնարաւոր է, որ Վարդան Արևելցիին Մխիթար Անեցու աշխատութիւնից շարունակել է իր քաղուածները մինչև յիշեալ հատուածները ներառեալ և, թերևս, մինչև 1190ական թուականների իրադարձութիւնները պատճառով հետագայ որոշ էջեր:

Վարդան Արևելցու «Հաւաքունմն Պատմութեան» մէջ կայ մի բաւականին ընդարձակ հատուած, 25 էջ ծաւալով (էջ 122-146 «Ի հինգ հարիւր հօթանասուն և ինն թուին . . . և ի յստակ մտաց

ծննդականաց»), որն ունի առաւել ուրոյն, մեզ հասած պատմագրական նախորդ աղբիւրներից համեմատաբար շատ անկախ բովանդակութիւն ու շարադրանք: Պատմաւոր իրադարձութիւնները վերաբերում են 1130 - 1251 թուականներին, իսկ Վարդան Արևելցիին, երբ իր երկը յօրինում էր 1260ական թուականներին, պարզ է, որ շուրջ 100 նախընթաց տարիների միջոցին տեղի ունեցած գէպերի վերաբերեալ նիւթեր հաւաքելու համար պիտի դիմէր նախապէս գրուած աղբիւրի կամ աղբիւրների: Ինչպէս արդէն դիտել տուինք, տուեալ գէպում մեզ հասած գրաւոր սկզբնաղբիւրները մասնանշելը գոհացուցիչ համարել կարելի չէ, որովհետև դրա համար համոզիչ քննարկական զուգահեռներ չկան: Մտաթէոս Ուսուցիցու, Մամուէլ Անեցու և Կիրակոս Գանձակեցու նշուած պատմագրական աշխատութիւնների հետ նկատելի ընդհանրութիւնները ևս բաւարար մերձաւոր առնչութիւն ու ծաւալ չունեն և իրաւունք չեն տալիս խորհելու, թէ Վարդան Արևելցիին այս առիթով ուղղակի օգտուել է յիշեալներից:

Մեզ թուում է, թէ համեմատաբար աւելի ստորջ խօսք կարող է լինել դարձեալ Մխիթար Անեցու երկի, և այդ ժամանակաշրջանի մեր ամէնաբանիմաց գիտնական վարդապետներից Եովհաննէս Վանականի պատմագրական աշխատութեան մասին (ցաօք սրաի, նոյնպէս առ այսօր մեզ չի հասել և ըստ այդմ կարած է համարուում), ի հարկէ, քանի դեռ այդ ժամանակամիջոցի վերաբերեալ պատմագրական այլ թէկուզ դարձեալ կարած աղբիւրի շուրջ տեղեկութիւններ չեն լինի:

Ինչպէս նշել ենք քիչ վերը, Մխիթար Անեցիին իր «Պատմութիւն»ը հասցրել է գոնէ մինչև 1190 - 1193 թուականները: Եթէ անգամ ենթադրելու լինենք, թէ Վարդան Արևելցիին յիշեալ երկից իր սղղակի քաղուածները չի շարունակել մինչև նշուած թուականների իրադարձութիւնները, սակայն բացառուած չէ, որ նրա օգտագործած միւս, տուեալ գէպում՝ ոչ մեզ հասած, աղբիւրները իրենք օգտուած լինէին դրանից և միջնորդա-

(21) Վարդան Արևելցի, նշուած աշխատութիւնը, էջ 97:  
 (22) Նոյն տեղում, էջ 94:

բար փոխանցած վարդան Արևելցուն: Այս ելակէտից բացի, հետաքրքիր է, որ վերոնշեալ հատուածի 137րդ էջում Մխիթար Անեցու մասին հետևեալ ուշադրաւ վկայութիւնն է թողել. «Չայնու ժամանակօք թարգմանեաց Մխիթար, պատուեալ քահանայն կաթողիկեցի, զպատճառս խաւարման արեգական և լուսնի ի պարսկէ միոջէ Ոճիէ անուն...»<sup>(23)</sup>, իսկ շարունակութեան մէջ բերել է այնպիսի մանրամասներ, որոնք, անտարակոյս, առնուած պիտի լինեն այդ թարգմանութիւնից, որովհետև խիստ «մասնագիտական» են և ոչ ազատ շարադրանքի արդիւնք<sup>(24)</sup>:

Անա թէ ինչու մեզ թուում է, որ գոնէ մինչև 137րդ էջը Մխիթար Անեցու «Պատմութիւն»ից և սոյն թարգմանութիւնից ուղղակի քաղուածներ կան անպայման: Սակայն, ըստ երևոյթին, կան քաղուածներ նաև միջնորդաբար ներառուած: Այսպէս ենք կարծում, նկատի ունենալով մասնաւորաբար հետևեալը: Նախ, ստոյգ է, որ վարդան Արևելցին ձեռքի տակ ունեցել է Յովհաննէս վանականի յիշեալ երկը<sup>(25)</sup>: Թէկուզ և նա ստում է, թէ Յովհաննէս վանականը, ինչպէս նաև կիրակոս Գանձակեցին «Հօրն համանման» (իմա՝ Յովհաննէս վանականի) որոշակի գրել են 1236-1265 թուականների իրադարձութիւնների մասին, սակայն այդ չի նշանակում, որ նրանք գրած պիտի լինէին հէնց միայն այդ թուականների՝ դէպքերի վերաբերեալ և լուռ մնային նախընթաց, այդ թուում նաև Մխիթար Անեցու «Պատմութիւն» մէջ նկարագրուած իրադարձութիւնների մասին. այլպէս վարդան Արևելցին սխալ թոյլ տուած կը լինէր: Այլ՝ որ կիրակոս Գանձակեցին որոշակի պատմում է դեռևս 4րդ դարում տեղի ունեցած հղիութիւններից, իսկ Յովհաննէս վանականը մահացել է 1251 թուականին, էլ ինչպէ՞ս կարող էր նա գրել մինչև 1265 թուականը տեղի ունեցած դէպքերի մասին: Այնպէս որ վարդան Արևելցու սոյն վկայութիւնը, պարզ

է, ակնարկ չէ այն մասին, թէ յիշեալ երկու հեղինակները գրել են միայն 1236-1265 թուականների մասին. թէ, մասնաւանդ, Յովհաննէս վանականը այդ թուականներից առաջ պատահած իրողութիւնների վերաբերեալ լռել է: Նա ընթերցողին պարզապէս կամեցել է յայտնել, որ ինքը 1236-1265 թուականների անցուդարձերի մասին շատ քիչ է խօսում, որովհետև դրանց վերաբերեալ մանրամասն պատմում է յիշեալ հեղինակների երկերում, որոնց ինքը չի կամենում իր իսկ բառերով ասած՝ «երեքկնել»<sup>(26)</sup>:

Միաժամանակ որոշ է, որ վարդան Արևելցին առանց համապատասխան գրաւոր աղբիւրների չէր կարող գրել նախընթաց, առևալ պարագային, ասենք, 1236 թուականից առաջ 1130ական թուականներին տեղի ունեցած դէպքերի մասին: Այս առնչութեամբ, Մատթէոս Ուահայեցու շարունակողի՝ Գրիգոր Երէց Քէտուցու շարադրածի և Սամուէլ Անեցու «Ժամանակագրութեան» հետ հղած համեմատելի ընդհանրութիւնները թէ՛ քիչ են և թէ՛ ուղղակի կապի արգիւնք չի կորելի համարել, նոյնպէս նաև վրաց ժամանակագրութիւնների հետ հղած առնչութիւններ թէև քիչ չեն, բայց բառացի կամ անմիջական կապ, մեր կարծիքով, նկատելի չէ, ինչպէս ցոյց են տալիս աղբիւրագիտական մանրակրկիտ համեմատութիւնները: Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն» հետ ուղղակի կապ կայ, ըստ երևոյթին, սակայն այնքան քիչ, որ տուեալ դէպքում մասնաւոր նշանակութիւն չունի իրրև աղբիւր, էլ չենք ասում, որ կիրակոս Գանձակեցին ևս այս շրջանի դէպքերի համար կարող էր դիմել միայն այն միւսնոյն աղբիւրներին, որոնցից օգտուել է ինքը՝ վարդան Արևելցին: Այլ ծանօթ աղբիւրներ չեն առնչուում այս շրջանի 1130ական թուականների մասին պատմող բնագրական հատուածներին: Ըստ այսմ, կարելի է մնում է այն, որ վարդան Արևելցին բաւականին ծաւալուն նիւթ քաղել է մեզ չհասած պատմագրական աղբիւրներից:

Տուեալ դէպքում, ի դէպ, բացառ-

<sup>(23)</sup> Նոյն տեղում, էջ 137:

<sup>(24)</sup> Նոյն տեղում, էջ 137-138:

<sup>(25)</sup> Նոյն տեղում, էջ 147:

<sup>(26)</sup> Նոյն տեղում, էջ 147:

ւում է Յովհաննէս Սարկաւազի աշխատութիւնը ևս, քանի որ նա արդէն մահացել էր 1130 թուականից նոյնիսկ մէկ տարի առաջ: Մեր իմացած կորած աղբիւրներից մնում են երկուսը՝ Մխիթար Անեցու և Յովհաննէս Վանականի երկերը և էլի մի-երկու աշխատութիւն, որոնց վերաբերեալ համառօտ կը նշենք ստորև:

Այսպիսով, միանգամայն հնարաւոր և հաւանական է, որ Վարդան Արեւելցու նշուած աշխատութեան մէջ Մխիթար Անեցու «Պատմութեան» կորած պրակներից անմիջաբար կամ միջնորդաբար փոխառութիւններ պահպանուած լինեն 1130-ական թուականների մասին պատմող վերոյիշեալ 122-137 էջերի տարբեր հատուածներում ևս: Ուստի տարակոյս չկայ, որ Մխիթար Անեցու աշխատութեան հետքերը Վարդան Արեւելցու յիշեալ երկի մէջ շատ աւելի են, քան կարծուել է մինչ հիմա:

Տարակոյս չի յարուցում նաև այն, որ Վարդան Արեւելցին իրրև պատմական սկզբնաղբիւր օգտագործել է Յովհաննէս Վանականի նոյնպէս առ այսօր մեզ չհասած պատմագրական աշխատութիւնը: Առնուազն 1190-ական թուականներից այս կողմ (մինչև ուր Մխիթար Անեցին հասցրել է իր «Պատմութիւն»ը) առ 1240-1250-ական թուականները ընկած ժամանակահատուածի պատմական նիւթի մի կարևոր մասը Վարդան Արեւելցին քաղել է նրա այն երկից, թէկուզ «համառօտ բերել»ով «միայն զթիւ ժամանակին նշանաւոր իրաց և գործոց», ինչպէս արդէն ինքն իսկ խոստովանում է<sup>(27)</sup>: Տուեալ դէպքում դժուարը հաւաստի հատուածներ ճշդելն է, քանի որ ուղղակի համեմատութեան հնարաւորութիւն, բնական է, չենք կարող ունենալ յիշեալ սկզբնաղբիւրի կորած լինելու պատճառով: Բայց ամէնամերձաւոր ճշգրութեամբ կարող ենք մասնացոյցանել յամենայն դէպս գոնէ 138-148 էջերում զետեղուած 2Բ-2Ը հատուածները. «Յաւուրս ժամանակացս այսոցիկ . . . այր անագան և պատերազմասէր և աղօթական»:

Այստեղ պատմուող դէպքերը ոչ մի-

այն ժամանակագրականօրէն պատշաճում են մեր կարծիքին, այլև նրանով, որ մեծ մասամբ այնպիսին են, որոնք կատարուել են Յովհաննէս Վանականի մերձակայս անմիջական շրջապատում. թեև ևս երբեմն նաև իր ներկայութեան, և հիմնականում առնչուած են Չաքարեանների գործունէութեան, որի նկատմամբ ինքը իրրև պատմագիր անհնար էր որ անտարբեր մնար ու լայն տեղ չտար դրան իր «Պատմութեան» մէջ:

Դրանք թէև տեղ-տեղ նման են միայն կիրակոս Գանձակեցու երկի համապատասխան պատմումներին<sup>(28)</sup>, սակայն դրանով դարձեալ իրողութիւնը այլ վիճակ չի ստանայ, որովհետև, ինչպէս ասանք, Վարդան Արեւելցին ինքն իսկ յատկ արձանագրել է, թէ կիրակոս Գանձակեցին դրանք գրի է առել «Հօրն [իմա՝ Յովհաննէս Վանականի - Փ. Ա.] համանման»<sup>(29)</sup>: Այլ մեզ հասած գրաւոր աղբիւրների հետ ուղղակի կապ չի նկատուում: Բացի այդ, դրանց բովանդակութիւնը պատմող կորած այլ աղբիւրների վերաբերեալ տեղեկութիւն չունենք. Մխիթար Անեցին այդ տարիներին (1195-96 թուականներից յետոյ) արդէն չկար, իսկ Վարդան Արեւելցին միառժամանակ յետոյ է ծնուել, բնական է, գոնէ սկզբնական տարիների վերաբերեալ չէր կարող ուրույնաբար, առանց այլ աղբիւրի, հանդէս գալ: Յիշենք նաև հետեւեալ կարևոր հանգամանքը: Վարդան Արեւելցու մօտ յիշեալ հատուածները բնագրական որոշակի սահմանագծով տարանջատուած են սկզբից ու վերջից: Առաջին հատուածը կարուկ սկսում է այնտեղից, որտեղ վերջանում է Ոճիէ պարսիկի աշխատութեան Մխիթար Անեցու թարգմանութիւնից քաղուած հատուածը, իսկ վերջին՝ 148րդ էջն աւարտուած է Հոսոմի Պապի կողմից առաքուած Թղթի կապուկցութեամբ Յովհաննէս Վանականի մասին եղած պատմումով: Անմիջապէս յաջորդող տողերը

(28) Հմտ. կիրակոս Գանձակեցի, նշուած աշխատութիւնը, էջ 150-151, 162-166, 186-189, 204-207, 243-244, 329-333:

(29) Վարդան Արեւելցի, նշուած աշխատութիւնը, էջ 147:

(27) Նոյն տեղում, էջ 147:

ուչ միայն շեշտակիօրէն տարբեր բովանդակութիւն ունենն (մտքախի մասին), այլ և յատկանշաբար վերաբերում են 1252 թուականին, Յովհաննէս Վանականի մասնական յաջորդ իսկ տարուան, որի մասին, ինչ խօսք, նա ոչինչ գրել չէր կարող: Փաստագրական ու բնագրական այս սահմանագիծը, նշուած 138-148 էջերի հէնց սկզբից ու վերջից, ըստ երևոյթին, որոշակի յաւելում է, որ դրանց միջև պարփակուած յիշեալ հատուածները բխում են մի, մեզ անյայտ աղբիւրից, որը Յովհաննէս Վանականի իսկ կորած պատմագրական աշխատութիւնն է:

Վարդան Արեւելցին յստակ յիշատակութիւն է թողել, թէ ինքը օգտուել է նաև «Վահրամայ՝ որդւոյ Տիգրանայ Վրպագրի» աշխատութիւնից<sup>(30)</sup>: Ինչպէս յայտնի է, այս անունը կրող հեղինակի որևէ երկ մեզ չի հասած: Մխիթար Այբիվանցին ևս յիշում է մի Վահրամ պատմագիր, սակայն ոչ որպէս «Որդի Տիգրանայ», այլ՝ «Տիգրանակերացի»<sup>(31)</sup>: Ըստ երևոյթին, խօսքը նոյն անձնուորութեան մասին է: Ուստի, Վահրամը դարձեալ մնում է իբրև կորած պատմագրական աղբիւրի հեղինակ:

Առհասարակ այս անունով հայ բանասիրութիւնը չի զբաղուել, կամ գրեթէ չի զբաղուել: Այստեղ այդ հարցը քննարակու տեղը չէ թէև, բայց առաւելաբար բաւարար տուեալներ ու փաստարկներ չունենալով, մենք ևս այսօր չենք կարող անդրադառնալ դրան, սակայն կարող ենք ասել, որ Վարդան Արեւելցու վկայութիւնը որևէ շփոթութեան հետեւանք չէ, ընդհակառակը, տարակոյս չկայ, որ Վահրամ անունով («Որդի Տիգրանայ» կամ՝ «Տիգրանակերացի») հեղինակ եղել է, ունեցել է պատմագրական երկ, որտեղ պատմել է Սելջուկների մասին, և որը առ այսօր մեզ չի հասել, սակայն Վարդան Արեւելցու համար հանդիսացել է սկզբնաղբիւր:

Այս ժամանակների վերաբերեալ պատմագրական մեզ առ այսօր չհասած երկերից է նաև Յովհաննէս Կոզեանի «Պատմութիւն Բագրատունեաց» աշխատութիւնը: Թէև Վարդան Արեւելցին դրանից օգտուած լինելու որևէ խոստովանութիւն չունի, սակայն բացառուած չէ, նոյնիսկ շատ հաւանական է, որ նրանից որոշ քաղուածներ, եթէ ոչ ուղղակի, գէթ միջնորդաբար, յատկապէս Մխիթար Անեցու երկի միջոցով, մուտք գործած լինեն «Հաւաքումն Պատմութեան» մէջ, քանի որ վերջինս ինքը վկայում է, թէ իր երկի աղբիւրներից մէկն էլ եղել է Յովհաննէս Կոզեանի «Բագրատունեաց Պատմութիւն»ը<sup>(32)</sup>:

Ահա համառօտակի այն ամէնը, ինչ այս առիթով կարող էինք ասել Վարդան Արեւելցու «Հաւաքումն Պատմութեան» և նրա պատմագրական այն սկզբնաղբիւրների առնչութիւնների մասին, որոնք կորած են համարուում առ այսօր: Հասկանալի է, անշուշտ, թէ ինչու սոյն վերջին հանգամանքը հնարաւորութիւն չի տալիս աւելի որոշակի եզրակացութիւնների, մանաւանդ աղբիւրագիտական այսօրան բարդացած խնդիրներում, առաւելաբար երբ ստուգանիշ մէկ համեմատական եզրը բացակայում է և խօսքը գնում է մի յօդուածի սահմաններում: Այսուհանդերձ, վստահ ենք, որ Վարդան Արեւելցու նշուած երկի աղբիւրագիտական մանրակրկիտ քննութեան հիման վրայ այստեղ արծարծուած տուեալներն ու փաստարկումները համոզիչ են դարձնում այն հիմնական եզրակացութիւնը, թէ յիշեալ «Հաւաքումն Պատմութեան» աշխատութեան մէջ պատմական հարուստ ու ծաւայուն նիւթ է հաւաքուած Շապուհ Բագրատունու, Յովհաննէս Սարկաւազի, Մխիթար Անեցու, Յովհաննէս Վանականի, Վահրամ որդի Տիգրանայ և Յովհաննէս Կոզեանի կորած երկերից, ինչպէս երբեմն որոշակի, երբեմն էլ մօտաւոր ճշգրտութեամբ համապատասխան հատուածները զատորոշուած են ըստ այնմ, թէ ո՞ր աղբիւրից են քաղուել, կամ՝ կարող էին

(30) Նոյն տեղում, էջ 94:  
 (31) Մխիթար Այբիվանցի, «Պատմութիւն Հայոց», Մոսկուա, 1860, էջ 25:

(32) Մխիթար Անեցի, նշուած աշխատութիւնը, էջ 15:

**ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ**

**ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱՄՆԵՐՈՒ ՆՈՐ ՀԱՒԱՔԱԾՈՆ  
ԹԱՆԳԱՐԱՆԷՆ ՆԵՐՍ**

ՀեթոնիՄ Ա - ԶԱՊԷԼ - Լեոնի դուստրը Զապէլ ամուսնացաւ Լամբրոնի իշխան Պայլ կոստանդինի զուկին հետ, այսպէսով միացնելով Կիլիկիան Հայաստանի երկու ամենագորաւոր ասմերը: Այս ամուսնութիւնը զօրացուց երկրին ներքին վիճակը և պատճառ եղաւ որ Կիլիկիա շարունակէ իր գոյութիւնը Խաչակիրներու անկումէն վերջ:

Հեթում յարգելով Իկոնիոյ Սուլթանին հետ Լեոնի դաշնակցութիւնը, հասանեց փոքրաթիւ երկլիզուեան շատ գեղեցիկ դրամներ<sup>(23)</sup>: Այս դրամները հազուադիւս են, իսկ երկլիզուեան կէս-դրամները՝ շատ հազուադիւս:

Այս երկլիզուեան արծաթներուն ա. կողմին վրայ կը տեսնուի Հեթում ձիււոր, որ ձախ կ'ընթանայ: Աջ ձեռքով բռնած է լախտ մը, որ ուսէն վար կ'երկարի: Այս աիպը կը յիշեցնէ Իկոնիոյ Սուլթանին դրամները: Դրամին բ. կողմը արարերէն է և կը կրէ Սուլթան Քայքայատի կամ Քայքայսորվի անունը, նոյն

ասան յիշելով թէ դրամները կոխուած են Սոսյ մէջ:

Ա. կողմին գրութիւնն է, տարբերութիւններով.

ՀեթոնիՄ ԹԱԳԱԻՈՐ ՀԱՅՈՑ:

Հաւաքածոն կը պարունակէ երկու դրամներ Քայքայատէն, չորս հատ Քայքայսորվէն և կէս-դրամ մը Քայքայսորվէն:

Հեթում-Քայքայատ, Hetoum I-Kaikobad, Bed. No. \*776, 776v.

Հեթում-Քայքայսորվ, Hetoum I-Kaikhousrew, Bed. No. 807, 806v, 806v, \*820.

Կէս-դրամներ, Half-trams, \*841, \*1286:

Հեթում հասանեց մեծ քանակութեամբ գեղեցիկ արծաթ դրամներ, զորս կարելի է բաժնել քանի մը մասերու: Այնպէս կ'երևի թէ նորէն գեղեցիկ դրամները կոխուած են սկզբնական շրջանին և ցած արուեստով դրամները՝ վերջի տարիներուն<sup>(24)</sup>:

Այս արծաթներուն բաւարին վրայ կը տեսնուի ա. կողմը թագաւորն ու թագուհին կանգնած դէմ դիմաց, արքայական զգեստով և երկուքը նոյն խաչը բռնած:

(23) P. Z. Bedoukian, «A Hoard of Bilingual Trams of Hetoum I of Cilician Armenia.» The American Numismatic Society Museum Notes 23, (1978), pp. 149-160. Pls. 32-35.

(24) P. Z. Bedoukian, «Two Hoards of Hetoum-Zabel Trams.» The American Numismatic Society Museum Notes VIII (1958), pp. 145-180. Pl. XXXIX.


քաղուած լինել ու մուտք գործել «Հաւաքումն Պատմութեան» մէջ:

Այս հիմքով կարելի է ասել, որ կորած յիշատակ երկերից բաւարար չափով փաստագրական նիւթ աւելցրածն ուղղակի և վերաշարագրուած հասունաներ պահպանուել ու փրկուել են կորստից: Տարակոյս չկայ, որ միւս մեզ հասած եր-

կերի ազրիւրագիտական մանրագնին քննութիւնը նոյնպէս կը բերի յաւելեալ լրացումներ, որոնց նշանակութիւնը և բացայայտ է երկուստեք, թէ՛ քննուող երկի, թէ՛ մեզ առ այսօր չհասած երկերի ազրիւրագիտական, բնագրագիտական և պատմագիտական վիճակի ու արժէքի բացայայտման համար:

(Վերջ՝ 2)

ՓԱՅԼԱԿ ԱՆԹԱՊԵԱՆ



Կարելու նմուշներ՝ Զարեհ Պսուկեանի Եկարագրած հաւաքածոյէն:

Թագուհիին պատկերին ներկայութիւնը  
յայտարարութիւն մըն է որ ան արքա-  
յական սերունդէ էր, իսկ Հեթում՝ կողա-  
կից իշխան, թագաւոր պատկուած:

Ա. կողմին գրութիւնն է, տարբե-  
րանքներով.

ԿԱՐՈՂՈՒԹԲՆ. ԱՍՏՈՒԾՈՅ:

Բ. կողմին վրայ կը տեսնուի առիւծ մը  
աջ դարձած, կոնակն ունենալով խաչ մը:  
Գրութիւնը՝ տարբերանքներով.

ՀԵԹՈՒՄ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՅ:

Հեթումի արծաթները կոխուած են  
հետեւեալ տիպերով, ժամանակագրական  
կարգով.

Առիւծը աստղաւոր խաչը բռնած,

Առիւծը կէտով խաչը բռնած,

Առիւծը ձախ թաթը վեր բռնած և  
կէտաւոր խաչով,

Առիւծը ձախ թաթը վեր բռնած, ա-  
ռանց կէտի խաչով,

Նոյնը բայց առիւծը աստղով,

Նոյնը առանց խաչի,

Առիւծը առանց խաչի և առանց աստղի:

Հաւաքածոն կը պարունակէ 56 ար-  
ծաթներ, որոնք կը ներկայացնեն այս  
բոլոր տեսակները:

Հաւաքածոն ունի նաև կէս-գրամի  
օրինակը:

Դրամներ — առիւծը խաչը բռնած,  
Trams — lion holding the cross.

Պա. թիւ 916v, 945, 952, \*958, 971,  
975, 977, 983, 984, 985, 986, 987, 988,  
993, \*1006, 1006a, 1017, 1029, 1029,  
1049, 1060, 1060v, 1064, 1090, 1104:

Առիւծը աստղով — Lion with star.

Պա. թիւ 1111, 1111v, \*1112, 1138,  
1150, 1162, 1163, 1165v, 1169, \*1175,  
1178, 1182, 1185a, 1192, 1194, \*1228:

Առիւծը աստղով և առանց խաչի —  
Lion with star and without cross.

Պա. թիւ \*1245, 1262, 1265, \*1268,  
1271:

Հեթում տիրելով երկար տարիներ և  
համեմատաբար խաղաղ շրջաններուն, կո-  
խեց նաև զանազան տեսակ պղինձներ:  
Մեծ թանգ պղինձներէն զատ ան հասա-  
նեց նաև ֆարսկ կոչուած աւելի փոքր  
պղինձներ:

Թանգերը Լեոնի պղինձներուն չափ  
են և ա. կողմին վրայ ունին գահակալ  
թագաւորը, Լեոնի դրամներուն նման,  
իսկ ք. կողմին՝ զարդարուն խաչ մը:

Ա. կողմին գրութիւնն է.

ՀԵԹՈՒՄ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՅ,

Իսկ ք. կողմինը՝

ՇԻՆԵԱԼ Ի ՔԱՂԱՔՆ Ի ՍԻՍ, զանա-  
զան տարբերութիւններով:

Քարսկաներուն մէկ տեսակին վրայ կը  
տեսնուի նոյն տիպը — թագաւորը նստած  
գահի կամ աթոռակի մը վրայ, ունենա-  
լով խաչը ձախ ձեռքին և լախտը աջ  
ձեռքին մէջ: Նոյն գրութեամբ:

Ուրիշ տեսակ ֆարսկի մը վրայ կը  
տեսնուի ձիաւոր թագաւորը, երկլիզու-  
եան դրամներու նման, իսկ ք. կողմը  
խաչ մը՝ զանազան նշաններով:

Հաւաքածոն կը պարունակէ 8 թան-  
գեր, 6 ձիաւոր ֆարսկներ և 8 թանգի  
նման ֆարսկներ:

Պլինն քանդեր — Copper tanks.

Պա. թիւ 1295, 1296, 1296v, 1296v,  
1302, 1354v, \*1354, 1356:

Քարսկներ — Kardez.

Պա թիւ \*1384, 1384v, 1391, 1367,  
137x, 137x, 1373, \*1393, 1394, 1394v,  
1396, 139x, 1399, \*1408, 1417, 1420:

Լեոն Բ. ի դրամները

Իր իշխանութեան նախնական շրջա-  
նին, Լեոն, իր նախկիններուն նման,  
բարձր որակով արծաթէ դրամներ հասա-  
նեց: Սակայն վերջին տարիներուն երկ-  
րին նիւթական վիճակը վատթարացաւ և  
դրամներն ալ փոխանակ պարունակելու  
հարիւրին իննսուն արծաթ, իջան մինչև  
հարիւրին վաթսունի:

Լեոն Բ. ի արծաթները միտախիւ են:  
Դրամներուն ա. կողմին վրայ կը տեսնուի  
թագաւորը՝ ձիաւոր, որ աջ կ'ընթանայ:  
Սկիզբի դրամներուն վրայ ձին քառա-  
ամբակ կը վազէ:

Ա. կողմին գրութիւնն է՝ տարբե-  
րանքներով.

ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ,  
կամ ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՅ:

Հետաքրքրական է որ մաքուր ար-

ծաթէ դրամները կը կրեն առաջին գրու-  
թիւնը:

Դրամներու բ. կողմին վրայ կը տես-  
նուի առիւծը խաչով: Բարձրորակ ար-  
ծածաներուն վրայ առիւծը ձախ դարձած է  
և աջ թաթը վեր բռնած: Միւս դրամնե-  
րուն վրայ առիւծը աջ դարձած է և եր-  
բեմն խաչը բռնած:

Բ. կողմին գրութիւնն է.

ՇԻՆԵԱԼ Ի ՔԱՂԱՔՆ Ի ՍԻՍ, տարբե-  
րութիւններով:

Լեոն հատանեց նաև կէս-դրամներ,  
Ասոնք հազուագիւտ են, իսկ ամբողջական  
գրութեամբ կէս-դրամները՝ շատ հազուա-  
գիւտ:

Հուլիանոսն կը պարունակէ 15 դրամ-  
ներ առիւծը ձախ դարձած, հինգ հատ  
առիւծը աջ դարձած և մէկ հատ կէս դրամ:

Դրամներ, Պտ. թիւ - Trams, Be-  
doukian No.

\*1430, 1430v, 1430v, 1434, 1435v,  
1439, 1440, 1444v, 1445, 1446, \*1459,  
1460, 1471, \*1474, \*1498, 1500, 1515a,  
1516, 1518.

Կէս-դրամ, Պտ. թիւ - Half tram-  
\*1525:

Լեոն հատանեց նաև պզտիկ փարսկե-  
ներ, որոնց մէկ կողմը կը տեսնուի խաչ  
մը և միւս կողմը ձախ քալող առիւծ մը:  
Լեոնի անունը կը տեսնուի մէկ կամ միւս  
կողմին վրայ, և երբեմն երկու կողմին  
վրայ:

Գրութիւնն է, ա. կողմին և բ. կող-  
մին վրայ.

ԼԵԻՈՆ ԹՂՊԱԻՈՐ ՀԱՅՈՑ,

ՇԻՆԵԱԼ Ի ՔԱՂԱՔՆ Ի ՍԻՍ:

Հետաքրքրական է որ երբեմն Լեոնի  
պղինձներուն բ. կողմին վրայ կը գոր-  
ծածուի ՀԱՏԵԱԼ բառը ՇԻՆԵԱԼի տեղ:

Հուլիանոսն կը պարունակէ 7 հատ  
փարսկաներ:

Պլինս փարսկ, Պտ. թիւ - Copper  
Kardez.

1440, \*1556, 1563, 1572, 1573, 156x,  
156x, \*157x.

ՀԵԹՈՒՄ Բ. - Հեթում Լեոնի անդրա-  
նիկ որդին էր և շատ կրօնասէր ըլլալով  
թագաւոր շօնուհցաւ և ոչ ալ արծաթ  
դրամներ հատանեց: Ան գոհացաւ փոք-  
րաթիւ Պիլոններով և պղինձ դրամներով:

Պիլոնները հազուագիւտ են և հետա-  
քրքրական: Անոնց ա. կողմին վրայ կը  
տեսնուի թագաւորին կիսանդրին, իսկ  
բ. կողմին վրայ խաչ մը:

Ա. կողմին գրութիւնն է.

ՀԵԹՈՒՄ ԹԱԴԱԻՈՐ,

ԻՍԿ Բ. ԿՈՂՄԻՆ՝

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ:

Պիլոններու ծաւալին փոքրութեան  
համար գրութիւնները կրճատուած են  
ընդհանրապէս:

Իսկ պղինձ փարսկները երկու տեսակ  
են: Առաջինին ա. կողմին վրայ կը տես-  
նուի թագաւորին գլուխը՝ հետևեալ գրու-  
թեամբ.

ՀԵԹՈՒՄ ԹԱԴԱԻՈՐ ՀԱՅՈՑ,

ԻՍԿ Բ. ԿՈՂՄԻՆ ՎՐԱՅ ԽԱՅ ՄԸ՝ ԳՐՈՒ-  
ԹԵԱՄԸ՝

ՇԻՆԵԱԼ Ի ՔԱՂԱՔՆ Ի ՍԻՍ, տարբե-  
րանքներով:

Երկրորդ պղինձներուն վրայ թագա-  
ւորը նստած է ծալապատիկ, արևելեան  
ոճով, և ա. կողմի և բ. կողմի նոյն  
գրութեամբ: Այս պատկերատիպը թերևս  
կը ցոլացնէ Հայ-Թաթարական բարեկա-  
մական յարաբերութիւնները:

Հուլիանոսն կը պարունակէ երեք պի-  
լոններ և 13 երկու տեսակի պղինձներ:

Հեթում Բ. 1289-1301 - Hetoum II

Պիլոն Պտ. թիւ - Billons Bedoukian  
No. \*157c, 157x, \*1586.

Պղինձ Պտ. թիւ - Coppers Bedoukian  
No. \*1589, 1611, \*1600, 1617, 161x,  
161x, 1620v, 1620, 1623, \*1624, \*1637,  
\*1625, 1649v, 164x, 1642:

(Մնացեալը յաջորդիւ՝ 2)



### ԼՈՒՍԱՒԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՃՇԳՈՒՄՆԵՐ

Սիոն ամսագրի 1979 տարուան յաջորդական երեք թիւերով, այսինքն Ե-2, Է-Ը, Թ-Ժ, մեզի ծանօթ և սիրելի Գէորգ Ս. ձինիվիզեան գրախօսելու ազնուութիւնը ունեցած էր մեր Համաբրոսոնեակաճ Սուրբք անունով գործը: Երեք յօդուածներու սկիզբը և վերջը իր գնահատանքը և ազնիւ զգացումները յայտնած էր մեր անձին և գործին հանդէպ իսկ միջին մեծագոյն մասը յատկացուցած էր զրքիս մէջ սպրդած սխալները մատնանշելու գովելի աշխատանքին: Ուստի մեր առաջին մտածումը և զգացումը կ'ըլլայ շնորհակալութիւն յայտնել իր բարի արտայայտութեանց և սրբագրական աշխատանքին համար: Գէորգ ձինիվիզեան մեր այն նուիրեալներէն է, որոնք հակառակ ամէն բանի կը մնան մեր գիրի և գրականութեան ծառայութեան ասպարէզին մէջ: Ահաւասիկ շուրջ 30 տարիներէ ի վեր այդ սրբազան պատնէշի վրայ կը գտնուի մեր սիրելի Գէորգը աննահանջօրէն: Աստուած վարձահատոյց ըլլայ պիտի ըսենք, որովհետև Ազգը կամ Աթոռը կ'ենթադրենք որ դժուար, թէ ըստ պատշաճի կարենան սխալներնել նման անսակարկ պատարկութիւն մը:

Մեր գնահատանքը և գոհունակութիւնը յայտնելով հանդերձ, ունինք մեր կարգին կարգ մը լուսարանութիւններ և ճշդումներ, զորս անհրաժեշտ կը նկատենք արտայայտել այս գրութեամբ:

Գ'ընդունինք որ սխալներ և թերի — պակասուոր — հաւաստումներ եղած են յատկապէս սրբոց տօնակատարութեան թուականներուն մէջ: Բայց ոչ այն չափով, որ ուզած էր ցոյց տալ Պր. ձինիվիզեան:

Ուրեմն ի ձեռին ունենալով նախ Սիոնի 1979 տարուան Է-Ը թիւը, և աչքի առաջ՝ անոր 182-183 էջերը, կու տանք հետեւեալ սրբագրութիւնները մեր կարգին:

1. — Թէօղիոն կամ Թէօղորիոս քահանային տօնակատարութիւնը մեր ի ձեռին ունեցած երեք Յոյն աղբիւրներուն մէջ ալ, մեր գրքին մէջ ըսուածին պէս, Մարտ 3ին նշանակուած է և ոչ Մարտ 2ին, ինչպէս Պր. ձինիվիզեան ուզած էր սրբագրել:

2. — Ռոմանոս Մրգեցողի մասին կատարուած հաւաստումներու ընթացքին շփոթութեան զոհ գացած է Պր. ձինիվիզեան: (Յետ այսորիկ համառօտագրութեան սիրոյն պիտի գործածենք իր անուան սկզբնատառերը միայն՝ Գ. Ս. ձ.:) Յոյներ ունին 10 տօնելի Ռոմանոսներ: Անոնցմէ Նոյեմբեր 18ին յիշատակ-

ուածը Ռոմանոս մարտիոս մըն է, որ նահատակուած է Անտիօքի մէջ, և որ կը համապատասխանէ մեր Ռոմանոս միայնակիացին, որ մեր մէջ կը տօնուի Խաչի Թ. Կիրակիի յաջորդող Եշին: Լատիններ ունին 7 տօնելի Ռոմանոսներ, որոնցմէ միայնակիացը կը տօնեն Յունաց հետ Նոյեմբեր 18ին, Մանկանց խնամանդին հետ, որուն անունն ալ յիշուած է Լատինաց մօտ իբրև Քարուլա: Իսկ ըստ Գ. Ս. ձ. ի մատնանշումին՝ Լատինաց մօտ Օղոստոս 9ին տօնուող Ռոմանոսը զինուորական մըն է, նահատակուած Հռոմի մէջ, Բ. դարու կէսերուն: Ուրեմն նախ կը վերահաստատենք որ Լատինք Ռոմանոս Մրգեցողը չեն տօներ: Իսկ Յունաց մօտ Մրգեցողը — Մելոզոս — բացայայտօրէն կը տօնուի, ըստ մեր գրածին, Հեկտեմբեր 1ին, և ոչ Նոյմ. 18ին, ինչպէս Գ. Ս. ձ. կ'ուզէ որքագրել:

3. — Նեղոս Արքայ: Գ. Ս. ձ. ի կողմէ յիշուած և Լատինաց կողմէ փետր. 20ին տօնուած Նեղոսը Յիւրօսի եպիսկոպոսն է, որ կը մարտիրոսանայ Դիոկղետիանոսի օրով: Հետեւաբար կը վերահաստատենք մեր գրքին մէջ գրուածը, թէ Նեղոս Արքայ կը տօնուի թէ՛ Լատինաց և թէ՛ Յունաց մօտ Նոյեմբեր 12ին և ոչ փետրուար 20ին:

4. — Հայր Առաճ: Կը հաստատենք այս սուրբին Յունաց մօտ տօնակատարութեան մեր գրքին մէջ նշանակուած Թուակունը, այսինքն Մայիս 8ին և ոչ Յունուար 19ին, ինչպէս կ'ուզէ սրբագրել Գ. Ս. ձ.: Այս վերջին թուականին տօնուող Արտնիօսը Կէրկիրայի Արքեպիսկոպոսն է, ապրած 9րդ կամ 10րդ դարուն, որ արգարե կը տօնուի Յուն. 19ին:

5. — Մրապիոն անապատական: Գ. Ս. ձ. ի կողմէ մատնանշուած և Լատինաց կողմէ Հոկտեմբեր 30ին յիշատակուող Մրապիոնը Անտիօքի եպիսկոպոսներէն է, որ կեանքը կնքած է Գ. դարու առաջին քառօրիկին:

6. — Պիմէն անապատական: Գրքիս պատրաստութեան ընթացքին Պիմէն անունին Յունարէն իւրայատուկ ուղղագրութիւնը մեզի անծանօթ ըլլալուն, չէինք կրցած գտնել զայն ցանկերուն մէջ և ըսած էինք. «Չ'երկիր Յունաց տօնացոյցին մէջ»: Սակայն մեր երկրորդ պրպտումին հանդիպեցանք երկու տօնելի Պիմէններու, որոնցմէ մէկը արգարե Եգիպտացի այս անապատական է, որ կը տօնուի Օգոստոս 27ին: Այնպէս որ այլևս աւելորդ կը զստանայ Գ. Ս. ձ. ի ուղ թէ Լատինք բացատրութիւնը, քանի որ Լատիններ ալ կը

տօնեն զայն նոյն թուականին, ինչպէս ըս-  
ուած է մեր գրքին մէջ:

7. — **Հեղինէ Թագուհի:** Ստոյգ է որ մոռ-  
ցած ենք աւելի հանգամանորէն և յանուանէ  
անդրադառնալ այս թագուհիի մասին, ինչ-  
պէս նաև քանի մը ուրիշ համաքրիտօսնէա-  
կան անուններու, որոնց ծրագրած ենք անդ-  
րադառնալ մեր Հայագի Սուրբեր գրքի վեր-  
ջաւորութեան: Հեղինէ թագուհիի մասին մեր  
թերացումը այս գրքին մէջ մասամբ մը դար-  
ձանուած է մեր Յողաւար Տօցեր գործին մէջ,  
իսկի գիրտի պատմութեան ընթացքին (էջ 84):

8. — **Պողիկոս (տպուած Պողիկոս):** Դի-  
տողութիւնը այս անունին 0 գիրտի տպագրու-  
ած ըլլալու մասին է: Երկու ձևերն ալ գոր-  
ծածական են մեր մէջ: Մեր ձեռքին տակ եղած  
երեք Յայամաւորքներուն մէջ ալ 0 գիրտի  
տպուած է այս անունը: Բաց աստի, մեր գրքին  
մէջ ալ յիշուած էր որ Յոյներ կը տօնեն զայն  
Յունուար 9ին, իր բարեկամ Նէարխոնի հետ:  
Հետեւաբար աւելորդ կը դառնայ այլևս իր  
կողմէ կրկնութիւնը: Կը որ Յոյնք կը յիշատա-  
կեն Յունուար 9ին:

9. — **Դեմետրիոս Ենթահիպասոս:** Մեր  
ձեռքին տակ գտնուած լատին աղբիւրներու  
համաձայն, և ըստ մեր գրքին մէջ նշանակ-  
ուածին, լատինք կը տօնեն զայն Հոկտ. 8ին  
և ոչ Ենթահիպասոս Հոկտ. 26ին, ինչպէս Գ. Ս.  
ձ. կը փորձէ սրբագրել: Լատին վկայաբանու-  
թեան մէջ կան եօթ Դեմետրիոս վկայներ. ա-  
նոնցմէ ոչ մէկը նշանակուած է Հոկտ. 26ին:  
Իսկ Գրոսկոստուսը բացայայտօրէն նշանակ-  
ուած է Հոկտ. 8ին:

Շարունակած է Գ. Ս. ձ. իր մատնանշում-  
ները **Սիոնի** 1979 թ-ժ թիւին մէջ, որոնցմէ  
մեծագոյն մասը Ապոյից կոչեցեալ տօներու  
մասին է, որոնց այդպէս ըլլալը չէ հաստատ-  
ուած մեր կողմէն, և չէ ըսուած թէ ո՞ր տարե-  
գիրներուն անոնք Ութօրէքէն յետոյ կը տօն-  
ուին և ո՞ր տարեգիրներուն կը փոխադրուին  
Վարդապետէն յետոյ:

Իսկ հետեւեալները յայտնապէս սխալ մատ-  
նանշումներ կամ շփոթումներ են Գ. Ս. ձ. ի  
կողմէ:

10. — **Քառասուն Մանկունք:** Գ. Ս. ձ. կը  
պնդէ, որ Վատինք կը տօնեն Մարտ 10ին և  
ոչ 9ին: Ստոյգ է, այս մասին երկուութիւն  
կայ. բայց կարելի չէ պնդել և ոչ 9ին, որով-  
հետև մեր ձեռքին տակ եղած աղբիւրներէն  
**Սրբոյ Քառասուն** Մարտ 9 կամ 10ին, կ'ըսէ.  
**Օփաճորհան Քառասուն** Արևելքի մէջ 9ին,  
Արևմուտքի մէջ 10ին կը նշանակէ. իսկ **Կա-  
րօյիկ Համայնագիտութեան** բացայայտօրէն կը  
դնէ Մարտ 9ին: Վա **Վի Տէ Սէն** Քրանսերէն  
գիրքը 40 Մանկունքը կը դնէ թէ՛ Մարտ 9ին  
և թէ՛ 10ին:

11. — **Սեւերիանոս Սերասացի:** Գ. Ս. ձ.  
այս անուան համար մեր գրքին մէջ իբրև էջ  
յիշած է անոյն էջ. նախընթաց վերի էջը նշա-

նակուած է էջ 119. մինչդեռ մեր գրքին մէջ  
Սեւերիանոս յիշուած է 120րդ էջին մէջ: Կ'ան-  
գրադառնանք այս մասը վրիպումին հաստա-  
տելու համար որ ասոնք երբեմն անթուսափելի  
և հասկնալի մոռացումներ են, հետեւաբար  
զանոնք սխալն որակելը պարզապէս ծիծա-  
ղելի կը դառնայ:

Իսկ տօնակատարութեան թուականի մա-  
սին Գ. Ս. ձ. կը պնդէ. Վատինք՝ Փետր. 21 և  
ոչ Սեպտ. 9: Մենք կ'ուզենք ճշդել որ Փետր.  
21ին տօնուողը **Սկիւրպալոյոյ** Եպիսկոպոս  
Սեւերիանոսն է. իսկ Սեպտ. 9ին տօնուողը  
բացայայտօրէն **Սերասացի** Սեւերիանոսն է  
և «Միլէո» մըն է, որ թարգմանի զինուորա-  
կան, ինչ որ է արդարև **Սերասացի**:

12. — **Սուփիա, Պիսիս, Ելպիս և Ազա-  
պիս:** Գ. Ս. ձ. կը սրբագրէ. Վատինք Ապրիլի  
և ոչ թէ Սեպտ. 30ին: Ապրիլի մէջ տօնուողը  
ուրիշ **Սուփիա** մըն է, որ առանձին կը յիշա-  
տակուի և նահատակուած է Եթիոփոս կոչուած  
տեղը. իսկ ծանօթ Հոսիմէացի **Սուփիա** և երեք  
դուստրերը լատինաց մօտ կը տօնուին Սեպտ.  
30ին, ինչպէս հաստատուած է մեր գրքին մէջ:

13. — **Պեղագիա:** կը սրբագրէ Գ. Ս. ձ.  
Վատինք կը տօնեն 26 Հոկտ. 1ին և ոչ 9 Յունի-  
սին: Հոկտ. 26ին տօնուող **Պեղագիայի** մը  
չենք հանդիպիր մեր ձեռքը եղած լատին աղ-  
բիւրներուն մէջ: Իսկ **Անթիոքացի Պեղագիան**  
բացայայտօրէն կը տօնեն լատինք 9 Յունի-  
սին, ինչպէս գրուած է մեր գրքին մէջ:

**Սիոնի սոյն թիւի (Թ-ժ) 229 էջի առա-  
ջին սիւնակի «Տօրն Կուսումն»** հատուածի 11րդ  
տողի մէջ ըսուած է. «Բերդեհէմի մանկունք  
տօնին համար ըսած է (հաւանաբար ակնար-  
կութիւնը մեզի է, Ե.) Բ. Հոգ. Բշ., ինչ որ են-  
թադրելի կու տայ թէ Հոգեգայտեան յաջոր-  
դող Բ. Կոթնեակի Բշ. օրը կը տօնուի... մինչ-  
դեռ կը տօնուի Բ. Կոթնեակի Բշ. օրը...»:  
Նախ մեր կողմէ այսպիսի խօսք մը ըսուած  
ըլլալը չկրցանք գտնել յիշուած 132րդ էջին  
մէջ: Երկրորդ՝ **Բերդեհէմի Մանկունք** յիշուած  
են **Աստուածաշնչական Սուրբեր** գրքին մէջ և  
ոչ՝ խնդրոյ առարկայ գործին մէջ: Այնտեղ  
Բեթղեհէմի Մանկունք մեր մէջ յիշատակու-  
թեան օր նշանակուած է. «Տօն Կաթուղիկէի  
յաջորդող Երկուշաբթի օրը: Իսկ Տօն Կաթու-  
ղիկէն մեր տօնացոյցին կամ օրացոյցներուն  
մէջ նշանակուած է Բ. զինի Հոգ. 9, ինչ որ  
աւելորդ ենթադրութեանց տեղ չի ձգեր այլևս:

14. — **Ակիլիքէ և Կալիքիկէ:** «Յոյնք՝  
Յունիս 13ին և ոչ Մայիս 9ին», կը պատգամէ  
Գ. Ս. ձ.: Իրականութիւնը այն է, որ մեր  
ձեռքը եղած Յունական աղբիւրներու մէջ ար-  
դարև կայ **Ակիլիքէ** մը որ կը տօնուի առան-  
ձին Յունիս 13ին, և որ կ'ապրի Դիոկղետիա-  
նոսի օրով: Իսկ Կալիքիկէի հետ տօնուող Ա-  
կիլիքէին տօնախմբութեան թուական նշա-  
նակուած է Մայիս 9, ինչպէս է արդարև մեր  
գրքին մէջ:

15. — **Սելգրաֆէ:** Կը սրբազրէ Գ. Ս. ձ. «Յոյնք՝ Սեպտ. և ոչ թէ Յուլիս 25ին: Իրականութիւնը այն է, որ մենք Յոյն վկայարանութեան մէջ մէկ հատիկ Սելգրաքսիայի կը հանդիպինք, որ կը տօնուի Յուլիս 25ին և ոչ Սեպտ. 25ին:

16. — **Պրոսոսու եւ Յակիմրոս:** Կը սրբազրէ Գ. Ս. ձ. «Յոյնք՝ 3 Յուլիս և ոչ Ծննդեան ձրագալոյցի օրը»: Ստոյգ է, որ 3 Յուլիսին տօնուող **Յակիմրոս** մը կայ, բայց կը տօնուի առանձին, և ապրած կը նկատուի Բ. դարուն: Իսկ վերոյիշեալ երկուքը միասին բացայայտօրէն կը տօնուին Յունաց մէջ Գեկտ. 24ին, իրենց Ծննդեան ձրագալոյցին:

17. — **Կողրասիոս:** Գ. Ս. ձ. կը փորձէ սրբազրել. «Յոյնք՝ Սեպտ. 21 և ոչ Մայիս 7»: Ստոյգ է, որ Յունաց մէջ **Կողրասիոս** մը կայ, որ կը տօնուի Սեպտ. 21ին: Բայց ստիկա ապրած կը նկատուի Ազրիանոս կայսեր օրով Բ. դարուն: Իսկ Գեկտի օրով, Գ. դարու կէսին, նահատակուած **Կողրասիոսը** Յունաց մէջ կը տօնուի Մայիս 7ին:

18. — **Սուսուափոս, Օգսենփոս, Սելգիւս, Ռիբուսէ, Մարգարիոս:** Նախ նկատի ունենալով որ մեր Ռ գիրը համապատասխան է երկու Ռ գրի, մենք անհրաժեշտ չենք տեսներ **Սուսուափոս** անունը անպատճառ **Սուսուափոս** գրել, ինչպէս ըրած է Գ. Ս. ձ., հետեւելով անշուշտ Սաղիմական Օրացոյցին (հաւանարար նաև Կիրիլեանին և վենետիկեանին, բայց ոչ՝ Էջմիածնականին): Աստուազն մեր ձեռքին տակ եղած 1900ին երուսաղէմ տրուուած **Տօնացոյցին** մէջ այս յատուկ անունը մեր գրած ձևով է, և ոչ՝ սրբագրուած ձևով: Հաւանարար առաջարկուած ուղղագրութիւնը կը հիմնուի փնտրել քառն մէջ տեսնուած երկու տոյթին վրայ: Սակայն ստիկա կրնայ լոկ հայերէն լեզուի յատուկ գրելու սովորով՝ համ ուղղագրական օրէնք ըլլալ, և ոչ անպատճառ կիրարկելի օտար անուններուն: Նոյն երկու տոյթը կը նշմարուի նաև Պրոսոս անուն վրայ: Բայց Ռ գիրով չենք տառադարձած դային Բացաստի, կ'ենթադրենք — կրնանք սխալած ըլլալ — որ ներկայիս Հայաստանի մէջ յիշեալ բառը կը գրեն փնտրել և ոչ՝ փնտրել:

Գալով վերոյիշեալ սուրբերու տօնակատարութեան թուականին, Գ. Ս. ձ. կը հաստատէ «Յոյնք՝ 14 Փետրուար և ոչ 13 Դեկտեմբեր»: Աստեք վերոյիշեալ անուններով միասին և համախումբ կը տօնուին Յունաց մօտ Գեկտ. 13ին և ոչ՝ Փետր. 14ին: Վերջին այս թուականին յիշատակուող Եւտրատիոսի մը չենք հանդիպիր մեր ձեռքին տակ եղած Յունական աղբիւրներուն մէջ:



Այստեղ կ'աւարտին Պր. Գ. ձինիփիղեանի մատնանշումները սուրբերու տօնակատարութեան թուականներու մասին: Մեր կողմէ կատարուած վերոյիշեալ նկատողութիւններէն

մէջտեղ կու գայ, որ բացի **Ապայից կոչեցեալ** տօներու կրկնակ կամ աւելի թուականներու առնչութեամբ մեր կողմէ կատարուած թերթի թրուումներէն, մենք 233 էջնոց գրքի մէջ, ուր աչքէ անցուած են շուրջ 220 սուրբեր, նուազ սխալած կ'երևինք քան Գ. Ս. ձ. **Սիոնի** չորս էջնոց գրութեամբ կատարած սրբազրական գովելի աշխատանքին և բարի մտադրութեան մէջ . . . :

Ապա, Պր. ձինիփիղեան կ'անցնի անդրադանալու «հատարին բովանդակած քերականաց, ուղղագրական, շղագրական և նմանօրինակ վեկցներուն, սակայն նկատելով որ իր տրուութիւնը, մէկ կողմէն, գրախօսականի մը բնթացիկ սահմաններէն յորդելով վերածուցեալ յօդուածաշարքի մը, և, միւս կողմէն, անօրինակ առաւորիւնը նման թերթիներուն» կը ստիպուի «փոխել» իր տրուումը և բաւարարուիլ քանի մը բնթանուր նկատողութիւններով, մատնանշելով լեզուական այն խօրոքիւններէ և կանոնական զանցումները՝ որոնց կարելի է անդիպիլ, խնդրոյ առարկայ հատարել բացի, առաւել կամ նուազ համեմատութեամբ, բաւարարի գրեթէ բոլոր ծայրամասերէն յայտնուող հրատարակութեանց մէջ, թերթ թէ գիրք» (չեղագրութիւններ մեր կողմէն — Շ.):

Հարկագրութեանը նոյնութեամբ յառաջ բերել վերելի հատուածը Գ. ձինի գրութեանն, գաղափար մը տալու համար մեր կողմէ գործընթաց գրական յանցանքներու լայնարձակ տարածանքին, և գալիք հաւանական «Քալախայի» այդ մեղանշումներուն համար . . . : Նեղիմակ մը ինքզինքը գրական կրկնակն զուր հրուելու վտանգին ենթարկուած պիտի զգար, իրազեկ գառնալով իր սխալանքներու սխալանքն ընդարձակ տարուութեան: Սակայն մեր կ'իմանայ որ այդ մեղանշումներուն և թերթիներուն կարելի է հանդիպիլ . . . սփիւռքի գրեթէ բոլոր ծայրամասերէն յայտնուող հրատարակութեանց մէջ: Ինքզինքը քիչիկ մը հանգարած կը զգայ . . . :

Գովելի է ուրիշներու թերութիւններուն դիմաց տարմութիւն» զգալ. բայց յաճախ ամենամերկ վրէպները խոշորացոյցով գիտելի կամ մինչև իսկ անձնական տեսակէտները, գրական սովորոյթներ և նոյնիսկ սխալները ուրիշներուն ալ առաջարկել՝ բնականաբար շիտակ չեն:

Որո՞նք են այն «խօրոքիւններ» (գիտէք անշուշտ թէ քառք կը նշանակէ հիւսնգութիւն) և կանոնական զանցումները, որոնցմէ բուժուած կամ ազատագրուած կ'ուզէ տեսնել Գ. Ս. ձինի կ'այս «Սփիւռք»: Ըստ մինչև իսկ իր մատնակի մատնանշումներուն՝ քիչ չէ թիւը անոնց. գծիկներու սխալ գործածութիւններէն մինչև քրտներու տեղ կիսուր տողագործի ատեն: Բնականաբար չենք կրնար անդրադանալ անոնցմէ իւրաքանչիւրին մի առ մի սակայն գէթ գաղափար մը տալու և կազմե-

### ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

#### Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ ԿԵՍԱՐԻՈՅ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Կեսարիոյ հիւսիս-արևելեան կողմը կը գտնուէր Ս. Կարապետի Վանքը, 18 քիլոմէթր հեռաւորութեամբ, Խաչ լեւրան կուշտն ի վեր, և էֆրեբէի հարաւային լեռնադաշտին արեւմտեան կողին վրայ. — Արշակ Աւլղոյաձեան, Պատմ. Հայ Կեսարիոյ, Ա. Հատար, Գահիրէ, 1937, էջ 976:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Ս. Կարապետի Վանքին ծագման պարագաները ծրարուած կը մնան՝ աւելի կամ նուազ մտադրութեան արժանի աւանդութիւններու ծոցը: Ժ. Դարու սկիզբը սակայն, այն արդէն կը ներկայացուի իբրև «Նաչակաւոր անպատ»: Հետագային Ս. Կարապետի Վանքը դարձաւ նստավայրը Կեսարիոյ Թեմին առաջնորդներուն, որոնց գաւազանը ծանօթ է՝ գրեթէ անընդհատ յաջորդութեամբ: Մենք կը յիշատակենք հոս մէկ մասը միայն անոնց, որոնք սոսկ Ս. Կարապետի վանահայրեր էին, կամ միւսնոյն ատեն առաջնորդներ Կեսարիոյ թեմին:

լու համար հաշուի առնենք իր դիտողութեանց առաջին քանի մը կէտերը:

Իբրև առաջին «խօսարկիւն եւ կանոնակոս գանցում» կը յիշուի՝ Թիւերուն կցեալ հոլովական կամ այլ մասնիկները գծիկով մը դատել, և գրել, օրինակ, 363-ին, փոխանակ գրելու 363ին, առանց գծիկի: Այս նկատողութիւնը ուղղուած պէտք է նկատել ոչ միայն մեզի և օտարներ ծայրամասերուն, այլ նաև ամբողջ Հայաստան աշխարհին. բոլոր գրական աշխատարներուն, գրքի հեղինակներուն, թերթի խմբագիրներուն, ներառեալ էջվիածին ամսագիրը, քանի որ ամէնքն ալ կը հետեւին մեր գործածած ձևին, թուանշանները և անոնց կցեալ գիրերը իբրամէ կը դատեն գծիկով մը: Մենք անձամբ, այս պարագային, գծիկ չգործածողները կրնք սխալած պիտի չնկատենք, ոչ ալ այդ պատճառով «տարածութիւն» պիտի զգանք: Եւ արդարև, հանցնելու համար մեր «իրելի Գէորգը, հետեւելով իր թելադրանքին, մեր ներկայ գրութեան մէջ թիւերուն հետեւող տառերը չենք դատած գծիկով ... անշուշտ գիտնալով միաժամանակ, թէ տարբերութիւն պիտի չընեն մեր գծիկ զնելը կամ չզնելը, քանի որ ինք պիտի շարունակէր շարել դանտը առանց գծիկի ...»:

Ապա Գ. Ս. ձ. սխալ կը յայտարարէ մեր «Գալիկեացի» գրելը, ենթադրելով որ բառին արմատն է «Գալիլիա»: Մինչդեռ նախ քան նման դատաստան մը ընելը, եթէ պահիկ մը նայած ըլլար Սաղիմայ տպարանի պարձանքը եղող Համարարքա ին, պիտի համոզուէր որ «Գալիլիա» ձևով բառ գոյութիւն չունի մեր Աստուածաշունչին մէջ, այլ՝ միշտ «Գալիկեա»: Այո, այդ նահանգին հարաւային գրացին կը կոչուի Սամարիա, բայց ինք ոչ՝ «Գալիլիա»: Եւ բոլորպէս լեզուներու մէջ ալ բառը «Գալիլիա» չէ, այլ՝ — մեր արեւմտեան բարբառի հնչումով — «Կալիլե» կամ «Կելիլի» կամ «Կալիլէ» և ոչ «Կալիլիա»:

Մեր գրքի 21րդ էջի և 15րդ տողի մէջ երկու նախադասութեանց միջև չգալիս կը նկատէ «Երբ բառի պակասը» նման պարագաներուն «Երբին զանցառութիւնը մեր գիտակից կամ անգիտակից գրելու ձևն է, մեր ոճն է, որ, բոս մեզի, աւելի ազդու կը դարձնէ արտայայտուած միտքը: Ոչ ոք իրաւունք պէտք է զգայ կաղմաւորուած միտքի մը կամ գրչի մը ոճին միջամտելու: Ոմանք ալ, օրինակ, սովորոյթը — բենք ոճը — ունին գրելու առանց հաշուի առնելու գործածուած բառերուն ծանրութիւնը կամ քեթուրիւնը այս կամ այն միտքը արտայայտելու ատեն: Ինչպէս ծանօթ է, «ոճը մարդն է», և կարելի չէ փոխել ոճը, մինչև չփոխուի մարդը:

Դեռ կան երեք սիւնակներ նմանօրինակ դիտողութեանց, որոնց հանած փոշին մէջ պիտի չուզենք մտնել, հաստատելու կամ հերքելու համար զանոնք:

Հակառակ այս բոլորին, ինչպէս մեր գրութեան սկիզբը ըսինք, կը կրկնենք նաև անոր վերջաւորութեան: Մենք մեծապէս կը գնահատենք Պր. Գէորգ Ս. ձիւնի վիզիանի գրախօսականը մեր Համաբխսոնեական Սուրբեր հատորի մասին. և իրապէս օգտակար դատած ենք զայն: Մեր սիրելի Գէորգին բարեմտութեան և օգտակար հանդիսանալու փափաքի մասին երբեք տարակոյս չունինք մեզի համար ոչ միայն իր գրութիւնը, այլ նաև ու մանաւանդ այս ոգին է կարեորը և զնահատելին: Իսկ եթէ մեր այս գրութեան մէջ ուղղակի կամ անուղղակի թեթիւ նշգրտակներ գործածուեցան, մտած թող ըլլայ թէ անոնք եղան իբրև արդիւնք մեր հայրական հոգածութեան և համակրանքին՝ զոր ունինք իր անձին հանդէպ: Միշտ սիրով և աղօթքով:

ՇՆՈՐՀԲ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՈՒՍԵԱՆ  
(Պատրիարք Հայոց Թուրքիոյ)

- 1. — Տէր Ազարիա Վերսետուչ, 1206;
- 2. — Կոստանդին Արք. Կեսարացի, 1274-1307;
- 3. — Մարկոս Եպիսկոպոս, 1342;
- 4. — Թորոս Եպիսկոպոս, 1417;
- 5. — Յովհաննէս Արքեպիսկոպոս, 1552-1553;
- 6. — Աստուածատուր Եպս. Մշեցի, 1574-1576;
- 7. — Գրիգոր Արք. Կեսարացի, 1607-1633;
- 8. — Դաւիթ Եպիսկոպոս, 1633-1642;
- 9. — Թորոս Եպս. Սեբցի, 1654;
- 10. — Մարկոս Եպիսկոպոս, 1662-81;
- 11. — Գրիգոր Արքեպիսկոպոս, 1683;
- 12. — Յովսէփ Եպս. Կեսարացի, 1693-1705;
- 13. — Դաւիթ Արք. Երեւանցի, 1746-1776;
- 14. — Մասթրոս Եպս. Թալասցի, 1776-1798;
- 15. — Սեփանոս Արք. Մուցնուսուցի, 1798-1825. — Հմմտ. Պատմ. Հայ Կեսարիոյ, Ա. Հատոր, էջ 913-934;

**ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.** — Սուրբ Կարապետի վանքին մէջ գործող սակաւաթիւ զբոսիչներ միայն ծանօթ են, որոնց գործերէն հետեւեալները հասած են մինչև մեր ժամանակները:

- Ա. — Գրիգոր Քնն. Տումարզացի, Գրիչ, 1206ին օրինակած է մէկ Աւետարան. — Յիշտ. Ձեռ., թ. 323;
- Բ. — Ազարիա Գրիչ, 1438ին օրինակած է Յայմուտուր մը, Յովհաննէս Արքեպիսկոպոսի պատուէրով. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մաս, թ. 546; Ձեռ. Երեւանի, թ. 4517;
- Գ. — Յովհաննէս Քահանայ, Գրիչ, 1560ին օրինակած է մէկ Ստրոգուլիւն Արիստոսելի, Սմբատ Գուլգոստապլի օրինակէն. — Պատմ. Հայ Կեսարիոյ, Բ. Հատոր, էջ 1855;
- Դ. — Աստուածատուր Եպս. Մշեցի, Գրիչ, 1574ին օրինակած է մէկ Մատցոց,

- Կէրմիրցի Պայ Խաթունի փափաքով. — Լոյս, 1906, էջ 1101;
- Ե. — Թորոս Եպս. Համթեցի, Գրիչ, որդի Դաւթի, 1642ին օրինակած է ժողովածոյ մը. — Ձեռ. Չմմառի, թ. 167;
- Զ. — Աստուածատուր Քահանայ, Գրիչ, որդի Մարտիրոս քահանայի, 1683ին օրինակած է մէկ Շարական. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 172;
- Է. — Մկրտիչ Գրիչ, շ. 1700 թուին օրինակած է Դասասանգիրք Մխիթար Գօշի, Կեսարիոյ առաջնորդ Կեսարացի Յովսէփ Եպիսկոպոսի համար. — Լոյս, 1906, էջ 1127;
- Ը. — Տիրան Գրիչ, 1768ին օրինակած է վիճարանական գրուածք մը՝ «Թէ Քրիստոս կարէ ասիլ անօթ աստուածային» խորագրով. — Ձեռ. Երեւանի, թ. 10155;
- Թ. — Գրիգոր Քահանայ, Գրիչ, 1797ին օրինակած է Շարակնոց մը. — Ձեռ. Երեւանի, թ. 4903;
- Ժ. — Յովհաննէս Վրդ. Դաղատացի, Գրիչ, 1804ին օրինակած է մէկ Մեկնութիւն Մարկոսի՝ Մաշկոսրցի Բարսեղ Վարդապետի. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 85;
- ԺԱ. — Մեսրոպ Արք. Կ. Պոլսեցի, Գրիչ, 1805ին օրինակած է մէկ ժողովածոյ. — Ձեռ. Ս. Յ., թ. 690;
- ԺԲ. — Յակոբ Դպիր, Վրդ. Հանէսեան, Կեսարացի, Գրիչ, օրինակած է,
  - 1. — Հուստամոյ մը, 1818ին. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 233;
  - 2. — Քարոզչիք, Յ. Նալեանի, համոտակալ Կեսարացի Մանուէլ Վարդապետի կողմէ, 1822ին. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 60;
- ԺԳ. — Եղիա Սրկ. Դերձակեան, Գրիչ, օրինակած է 1834ին մէկ Քարոզչիք — Տարեկան Շրջանակ Երեւանի —, Ծառուկեան Կարապետ Վարդապետի, Բագրևանդցի Շահնազարեան Մանուկի պատուէրով. — Յուլիան Ձեռ. Նոր Զուգայի, Բ. Հատոր, էջ 141;

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ



# ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՕԹՆԵԱԿԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՁ

Ուրիշ տարիներու նման, այս տարի ևս Յունուարի վերջին երկու կիրակի-ներուն միջև ինկող հօթնեակը յատկացուած էր Եկեղեցիներու Միութեան սրբազան նպատակին, առ այդ կատարուած միասնական աղօթածողովներու և հաւաքոյթներու:

20 Յունուար, կիրակի, կէսօրէ առաջ ժամը 11ին, Յրանչիսկեանց Ս. Փրկիչ Մայր Եկեղեցիին մէջ մատուցուեցաւ Ասորական ծէսով Ս. Պատարագ: Ասորի-կաթողիկէ համայնքի հովիւ Մօնս. Փիէր Ապոս էլ-Ահատ պատարագեց և իր խօսքին մէջ պատմականը ըրաւ Քրիստոնէական Ս. Եկեղեցիին, ծանրանալով 451, 1054 և 1517 թուականներուն վրայ, երբ հերձուածներ գոյացան անկէ ներս, շնորհիւ Եկեղեցւոյ իշխանաւորներու նեղմտութեան և թիւր ու թերի իմացումներու:

Կէսօրէ ետք ժամը 4ին, Շմիթ Աղջկանց Բարձրագոյն վարժարանի ընդարձակ սրահը լեցուն էր այլացեղ քրիստոնէականներու բազմութեամբ, Եկեղեցական թէ աշխարհական: Աղօթածողով մը չէր կատարուածը, այլ կրօնական խորքով մեղեդիներու «Երածշտական Երեկոյթ» մը: Բացման խօսքէն ետք, զոր կատարեցին Փրօֆ. Հաննա Շօմալի՝ Արարերէն լեզուով և Տքթ. Ուէլլի Պրաուն՝ Անգլերէն լեզուով, Հայր Պ. Փիքսնէր ներկաներուն ծանօթութիւններ տուաւ երեկոյթին մասնակցող հինգ երգչախումբերու մասին — Յրանչիսկեան Հայրերու, Մէյրի Լօվէլլ Կուրանոցի (Պէյթ-Հանինա), մեր Պատրիարքութեան, Սալէզեան վարժարանի (Բեթղեհէմ) և Յրէրներու վարժարանի: Ժառանգաւոր սաներ, ղեկավարութեամբ Դպրապետ Տիար Սահակ Կալայճեանի, Նոր Տարւոյ մաղթերգով և Ս. Մննդեան նուիրուած երեք շարականներով հանդէս եկան և արժանացան հանդիսականներու բուռն ու երկարատե ծափահարութիւններով արտայայտուած գոհունակութեան և գնահատանքին:

Երկուշաբթի, 21 Յունուար, մայրամուտին, Ս. Հրեշտակապետաց Եկեղեցիին արդէն լեցուած էր հայ և մանաւանդ օտար ժողովուրդով, որոնց մէջ աչքի կ'իյնային զանազան համայնքներու պատկանող կրօնականներ: Յայտագրին կեդրոնական մասը կը բաղկանար ժառ. սաներու կողմէ երգուած Խալիլ-Սիլանի ժամերգութեան հեշտալուր մեղեդիներէ, ընդմիջուած կարգ մը լեզուներով (Յրանսերէն, Եթովպերէն, Գերմաներէն, Անգլերէն և Հայերէն) կատարուած Աւետարանական և այլ Ս. Դրական ընթերցումներէ, որոնց աւարտին Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեան խօսեցաւ հետեւի իմաստալից ճառը. —

### THY KINGDOM COME

Once again we started the year with a pilgrimage to Bethlehem, the city of King David, to rejoice and say: "Born is the new king in Bethlehem". Like the Wise Men, we took to the Manger brilliant candles, frankincense, exquisite vestments, glorious ceremonies and magnificent processions: we knelt in adoration before the Child-God. We journeyed, with a deep swelling in our hearts in the feeling that the divine promise of the advent of the Messiah had been materialised. The conviction that "he was the man to liberate Israel" (Luke, 24:20) persisted in our minds.

Yet, once again, we returned from Bethlehem with heavy hearts, similar to the pathways of Emmaus, because a question was tormenting our consciousness: "Where is the kingdom, the hope of which was born in Bethlehem? Could we, twenty centuries later, say that our era, with its civilisation and achievements, would be the promised and expected Kingdom? Where is the peace which Jesus granted to His disciples as the supreme legacy? Where is justice in the inter-relationship of peoples and states? Where is the triumph of truth, 'the power of peace', as His Holiness the Pope defined it in his message of peace?"

The Christian world today is undergoing undoubtedly a crucial crisis. In the philosophies and ideologies of the rulers of the world, one could hardly notice the signs of the kingdom to come.

The only sign about which we Christians should cherish no doubt is the Church. However, let us frankly question ourselves: could a shattered church be the sign of the Kingdom of God, in a world that does not believe? "Thy Kingdom come" would have meant first, "let the unity of the Church of Christ come"! Is it not true that the Church of Christ will be the yeast of the unity of mankind?

We are still very remote from the kingdom of Christ and will be far off from it so long as our differences dominate over us within the Church.

By the Incarnation of God, the kingdom of Christ was ushered into the hearts of the multitudes and "we witnessed His Glory", but the witness of the Church is not yet "such glory as befits the Father's only Son, full of grace and truth".

The fact that all the Christian Churches will assemble in Melbourne to meditate about the Kingdom of God in the light of the mission of the Church is a great sign of hope, for those who believe in the advent of the Kingdom. That hope grows when we witness how the Churches turn more their attention towards the poor, the homeless, the oppressed, the imprisoned, the man deprived of his most elementary rights and ponder that their mission is to restore in man his dignity. Perhaps the consciousness of this mission will unite all the Churches in their struggle for justice before uniting them around the altar of God, because our supreme hope is the sharing of all in the same Eucharist, the real image of the Kingdom.

The entire eucharistic liturgy unfolds within the perspective of the Kingdom, which is its *raison d'être* and its finality. When all the faithful come to communicate, they enter into the splendour of the Kingdom. Everything is given to us in the communion, yet everything is not accomplished. The efficiency of the Church's missionary witness depends on the authenticity of our communion. Our ability to present the light of the Kingdom to the world is proportionate to the degree in which we receive it in the eucharistic mystery.

As long as today's world is not able to repeat about us the old world's words about the first Christians: "See how these Christians love one another", as long as the sharing of material things and concern for the poor are not the spontaneous expression of that Christian love, we will continue to feel the sadness of the Emmaus travellers. The joy of the Kingdom will radiate again from the Churches when, together, Christ the King will be "recognised by them at the breaking of the bread".

In this week of common prayer for the unity of the Church, let us raise our eyes towards the Cross, the instrument of divine love, who ignores no human suffering and distress and up to whom rise the blood and tears of the oppressed. Let the two arms of that Cross embrace us all in His love, when we embrace each other in an embrace of peace, asking His forgiveness for the poverty of our souls.

Blessed be the Kingdom of the Father, the Son and the Holy Spirit - Amen.

*Լուսերական համայնքի պետ՝ Տառնա Հաստատ Եպս. Արաբերէն լիզուով առած իր օրհնութեամբ փակեց աղօթածողովը:*

*Երեքշաբթի, 22 Յունուար, ժամը 5ին, Լուսերականներու Եկեղեցիին էր կարգը հիւրընկալելու Եկեղեցիներու Միութեան աղօթածողովը: Երգեսանէն հոգևոր մեղեդիներով ընդմիջուած՝ եղան Սուրբ Գրական և Աւետարանական ընթերցումներ՝ Դերմաներէն, Անգլերէն և Արաբերէն լիզուներով, ինչպէս նաև առանձինն մաղթանքներ՝ Եկեղեցիներու Միութեան համար և Տէրունական Աղօթքի արատանուած թիւն, զոր կատարեց ներկաներէն իւրաքանչիւրը իր մայրենի լիզուով: Յետոյ բուրն ալ բարձրացան Եկեղեցւոյ կից սրահը՝ հացի և զինիի ճաշակմամբ նոխաքայլը առած ըլլալու հոգևոր այն ցնծութեան՝ որ Միացեալ Եկեղեցիի մը պատկանող հաւատացեալինը պիտի ըլլայ, կը յուսանք, երջանիկ օր մը: Հոգշ. Տ. Անուշաւան և Հոգշ. Տ. Ժիրայր (Շիբակոյի Հայոց Հովիւ) Վարդապետներ ինչպէս այս՝ նմանապէս և յաջորդ հաւաքոյթներուն ներկայացուցին Ս. Յակոբեանց Միարանութիւնը:*

**Չորեքշաբթի, 23 Յունուար, ժամը 5ին, Ս. Քաղաքիս արևմտեան բաժնին** մէջ գտնուող **Եթովպական գողտրիկ եկեղեցին** հիւրընկալեց աղօթածողովը: Եթովպական եկեղեցւոյ երեկոյեան ժամերգութեան միայր երգեցողութեան աւարտին, համայնքի պետ Գերշ. Տ. Մտթիաս Եպս. Անգլերէնով կարճ ուղերձ մը ըրաւ եկեղեցւոյ Միութեան զաղափարին ի նպաստ:

**Հինգշաբթի, 24 Յունուար, ժամը 4ին, Սիոնի վերջին Ընթրեաց վերնատան** մէջ, հոն՝ ուր Պենտեկոստէի օրը Ս. Հոգւոյն առաքելոց վրայ իջմամբ հիմը դրուեցաւ Քրիստոնէական անդրանիկ եկեղեցիին, քով քովի եկած էին կաթոլիկ, Բողոքական և Արևելեան Միաբնակ դաւանութեանց պատկանող հոգևորականներ, (ցաւով կ'անդրադառնանք թէ, այս տարի ևս, իրեն վերապահուած պատճառներով, Յոյն Օրթոտոքս մեծ եկեղեցին զլացաւ իր մասնակցութիւնը բերել Էֆուսէնի սգիի արտացոլումը հղող այս շարժումին: Ղպտիններ և Ասորիներ սկիզբէն իսկ վերապահ դիրք բռնած են արդէն, թէ և առաջինները նազարէթի մէջ կայացած նմանօրինակ աղօթածողովներու իրենց գործօն մասնակցութիւնը բերած են զբնթէ ամէն տարի,) ապացոյցը տալու միասնակցութեան ձգտող իրենց քրիստոնէավայել զգացումներուն: Երբայերէն, Ֆրանսերէն, Անգլերէն, Արաբերէն, Գերմաներէն, Յունարէն և Իտալերէն լեզուներով Ս. Գրական ընթերցումներէ զտ, մեր ժառանգաւորները տալիքեցին ապաշխարութեան շարական մը, իսկ մօտակայ Տորմիտոն եկեղեցւոյ երգչախումբը՝ Յունարէնով, Ս. Հոգւոյ իջման շարականը: Եետոյ բոլորն ալ բարձրացան Սրբավայրին դրացնութեան մէջ հղող Ս. Հոգւոյ մատուռը, ուր քանի մը վայրկեանի ինքնամոխոխման ու լռին խորհրդածութեան (silent meditation) պահէ մը ետք, Գերշ. Տ. Շահէ Արքեպս. փակման իր օրհնութիւնը տուաւ ներկաներուն:

**Ուրբաթ, 25 Յունուար, ժամը 5ին, Ֆրանչիսկեաններու ընդարձակ Մայր Տաճարը** հիւրընկալեց աղօթածողովը: Յայտագրին իրենց մասնակցութիւնը բերին կաթոլիկ կղերականներ միայն: Խօսք առին Արար-Լատին համայնքի հովիւ Հայր Ճօրճ Ապու Խաղէն (Արաբերէն լեզուով) և Քրիստոնէական Տեղեկատուութեան Գրասենեակի Տնօրէն Հայր Իկնադիօ Մանչինի (Իտալերէն լեզուով), երկուքն ալ զօհունակութեամբ նշելով այլադաւան Քրիստոնէական եկեղեցիներու միջև վերջին տասնամեակներուն առաջացած համերաշխութեան ու գործակցութեան ոգին: Համբաւաւոր երգհնչանահար Օկսսթին Լամա, հակառակ իր յառաջացած տարիքին ու քայքայուած առողջութեան, երիտասարդական աշխուժութեամբ ներկաներուն հրամցուց Պախի հոգևոր և դասական երաժշտութեան պատառիկներ: Լատինաց Պատրիարք Մօնս. Ճ. Պէլթրիթթի իր օրհնութեամբ փակեց աղօթածողովը: Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. ի հետ այս հանդիսութեան ներկայ գտնուեցան Հոգշ. Տ. Բարսեղ և Տ. Համբարձում Արեղաները: Ինչպէս նախորդ երկու օրերուն՝ այսօր ևս, Սուրբ Քաղաքիս մէջ տիրող խիստ աննպաստ օդը չէր ազդած ներկաներու թիւին:

**Շաբաթ, 26 Յունուար, ժամը 5-30ին, Ս. Յարութեան Տաճարէն ներս գտնուող Գողգոթայի մատրան Յունաց բաժինը** փութացած էին քանի մը յարանուանութեանց պատկանող հոգևորականներ, նախապէս հղած կարգադրութեան համաձայն ներկայ գտնուելու համար կէս ժամ տևող Յոյն Օրթոտոքս եկեղեցւոյ կիրակուաւքի Հսկման արարողութեան: Մեր կողմէ ներկայ գտնուեցան Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ., Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. և Հոգշ. Տ. Համբարձում Արեղայ:

Եկեղեցիներու Միութեան եօթնեակի աղօթածողովներու շարքը, նախորդ տարիներու նման, իր աւարտին բերուեցաւ Անկլիքաններու Սէյնթ Ճօրճ Մայր եկեղեցւոյ մէջ, կիրակի, 27 Յունուարի երեկոյեան ժամը 5ին: Անգլերէն և Արաբերէն լեզուներով կատարուած ընթերցումներէ և աղօթքներէ ու քանի մը տաղերու երգեցողութեանէ ետք, բոլորն ալ արտասանեցին Նիկիական Հանդանակր (իւ պարզագոյն ձևին վերածուած) և Տէրունական Աղօթքը՝ իւրաքանչիւրը իր մայրենի լեզուով: Օրուան քարոզիչն էր Թանթալի Էֆուսէնական կեչրոնի Տնօրէն Հայր Ֆրանսիս

### ԻՍՐԱՅԷԼԻՒՎ ԱՍԵՄ. ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՅՐ Ա. ԱԹՈՈ.

Իսրայէլի Պետութեան Վսեմաշուր Նախագահ Տիար Իցհաբ Նավօն Կիրակի օր, 6 Յունուար 1980ի առաւօտուն, ընկերակցութեամբ երուսաղէմի Քաղաքապետ Վսեմ. Թէտի Քօլլէքի, Նահանգային Կառավարիչ Ռաֆայէլ Լէվիի եւ Քնէսէթի (Պորհրդարան) անդամներու, շրջապտոյտի ելաւ Հին Քաղաքէն ներս:

Նախագահը իր այցելութեան սկսաւ Դամասկոսի Դռնէն, ուր կատարուած պեղումներուն եւ կատարուելիք վերակառուցումներու մասին բացատրութիւններ ընդունեց Քաղաքապետէն: Ապա ուղղուեցաւ Յունաց Պատրիարքարան, ուր սիրալիր տեսակցութիւն մը ունեցաւ ծերունագարդ Ամեն. Տ. Պէնէտիքթօս Ա. Պատրիարքի հետ եւ երկուքը փոխանակեցին յուշանուէրներ: Անկէ ետք հասաւ Մայրավանքի մուտքին եւ զիմաւորուեցաւ հակառակ ցուրտին ու գրեթէ անընդհատ տեղացող անձրեւին հոնկէ մինչեւ Պատրիարքարանի մուտքը պատուի կեցած զոյգ վարժարաններու աշակերտութեան որոտընդօստ ծափահարութեամբ: Աղաւնիներ օդը արծակուեցան Վանքի դրան եւ ծաղկեփունջ մատուցուեցաւ Վսեմ. Հիւրին՝ Ս. Թ. Վարժարանի սաներու կողմէ: Ամբողջ Միաբանութեան հետ Վսեմ. Հիւրը բարձրացաւ Պատրիարքարան, որուն մուտքին ընդունուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ եւ առաջնորդուեցաւ մեծ դահլիճը, ուր սիրալիր տեսակցութեան մը ընթացքին խօսք առաւ Նորին Ամենապատուութիւնը եւ արտայայտեց իր գնահատանքը հանդէպ մեզի բախտակից ու անագորոյն ցեղասպանութեան արհաւիրքէն վերապրած Հրեայ ժողովուրդին: Վսեմ. Նախագահը, յայտնապէս զգածուած Ս. Պատրիարք Հօր անկեղծ արտայայտութիւններէն, իր համակրանքը յայտնեց Հայ ժողովուրդին նկատմամբ, զրուատելով անոր բարձրակարգ արժանիքները, որոնց շնորհիւ ան կրցած է իր պատուաբեր մասնակցութիւնը բերել վերելքին ու բարգաւաճման բոլոր այն երկիրներուն՝ ուր դաժան ճակատագիրը նետած է զինք, իր պատմութեան արիւնոտ դարերու ընթացքին: Նախագահը իր խօսքը աւարտեց ըսելով. «Հայերը տեսիլք ունեցող ժողովուրդ են, զրահուած գոյատեւելու անխորտակ կամբով եւ նոր օրերու պայծառ հաւատքով»: Կէս ժամ տեւող յիշատակելի այս հանդիպման աւարտին եւ պատշաճ հիւրասիրութենէ ետք, Նորին Վսեմութիւնն ու իր շքախումբը հրամեշտ առին Նորին Ամենապատուութենէն եւ խորապէս տպաւորուած մեկնեցան, վերջացնելու համար իրենց շրջապտոյտը քաղաքէս հարաւ, նախկին Իսրայէլ-Յորդանանեան սահմանին վրայ գտնուող Պէյթ Սաֆաֆա արաբական գիւղին տրուած այցելութեամբ:

Առաջին անգամն էր որ Իսրայէլի Նախագահ մը կ'այցելէր Ս. Աթոռ:

Ֆուրլօնկ, որ սքանչելիօրէն ներկայացուց Եկեղեցիներու Միութեան առաջնորդող երկար ճանապարհին վրայ մինչև այժմ իրազործուած ճիգերը և յոյս յայտնեց թէ յառաջիկային աւելի ևս զարգանայ միասնականութեան յոյժ գնահատելի այս ոգին, յանգիլ կարենալու համար դրական արդիւնքներու և իրականացնելու համար դարաւոր երազը անկեղծ ու սրտցաւ Քրիստոնեաներու:

Արդարև, ուրախութեամբ է որ կը լեցուին մեր սրտերը ամէն անգամ որ ներկայ կ'ըլլանք տարին անգամ մը կրկնուող այս կարգի աղօթաժողովներու, մանաւանդ երբ դեռ մօտաւոր անցեալին իրար դէմ նիզակ ճօճող Եկեղեցիներ, մէկգի ձգած կրօնական ամէն նեղմտութիւն ու մօլեռանդութիւն, եղբայրական ձեռք կը կարկառեն իրարու, լրիւ գիտակցութեամբը անկրօն գաղափարաբանութիւններէ ծաւալած ու մեր լոյս հաւատքի ծառը կացինահարելու ախորժակը սնուցանող սոժերու վտանգին՝ որուն միացեալ ու այդու իսկ իր տարտղնուած սոժերը ի մի հաւաքած Եկեղեցի մը միայն պիտի կրնար թուժք կանգնիլ:

## ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԷՍ ԺԱՌԱՆԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

Կիրակի, 13 Յունուար, վերջին օրը 1979 տարւոյ ըստ Հին Տոմարի: Ս. Պատարագի աւարտումէն ի վեր անօրինակ եռուզեռ մը կը տիրէ Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանէն եւ Ընծայարանէն ներս: Աշակերտներ, հակառակ նախորդ երեկոյեան Հանդէսէն (ի պատիւ Յորելեար Բարերարին — նկարագրուած Սիոնի այս թիւին մէջ, էջ 12-15) յամեցող յոգնութեան, խանդաղին աշխատանքի լծուած են առաւել փայլ մը տալու ընդարձակ սրահին եւ արժանաւորապէս դիմաւորելու 1580ը:

Երեկոյեան ժամը 6.30ին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ի գլուխ Միաբանութեան, մուտք գործեց սրահ եւ դիմաւորուեցաւ ուսանողութեան որոտընդոստ ծափահարութիւններով: Ներկայ էին ուսուցչական կազմը եւ Ս. Աթոռոյ պաշտօնեաներ: Վարժարանի Գայլերգը՝ «Սիրտ ի սիրտ» բացումը կատարեց յայտագրին:

Վարժարանի Վերատեսուչ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս հանդէս եկաւ բացման խօսքով, ընելով պահէն թելադրուած խորհրդածութիւններ: Ժառանգաւոր սաներ, ղեկավարութեամբ Վարժարանի Եւրոպական Երաժշտութեան բազմամեայ եւ փորձառու ուսուցիչ Տիար Վահէ Գալայճեանի, երգեցին պահին այնքան պատշաճ ժողովրդական «Կենաց Երգ»ը: Նորին Ամենապատուութեան «Հայրենականք» անտիպ քերթողագիրքէն «Հայրենի Աղբիւր» կտորը ապրումով ու հասկացողութեամբ արտասանուեցաւ բարձրագոյն կարգի սան Եղիա Չալըշրբեանի կողմէ, որմէ յետոյ էտկար Յովհաննէսեանէ եղանակաւորուած «Արփա-Սեւան»ը երգուեցաւ ժառնգ. սաներու կողմէ: Այս եւ յաջորդ խմբերգներուն ալ երգչախումբը ձեռնհասօրէն ղեկավարեց Տիար Վահէ Գալայճեան: Կրտսեր սաներու կողմէ երգուած «Տօնական» մեղեդին (Երաժշտթ. Ալեքս Աճէմեանի) արժանացաւ հանդիսականներու ջերմ ծափերուն: Ապա, Գ. դասարանի սան Միքայէլ Սաղլամեան յստակ առողանութեամբ ընթերցաւ Ամերիկահայ անուանի զրազէտ Արամ Հայկագի «Կաղանդի Գիշեր»ը՝ ուր ոգեկոչումը կ'ըլլար պապենական մեր հարազատ օճախներուն մէջ տօնախմբուած Ամանորներուն: Ժառանգաւոր Սաներ խմբերգեցին անմահն Կոմիտասի «Անձրեւն Եկաւ»ը եւ «Շողեր Զան»ը: Սպանական երաժշտութեան գոհարներէն «Մալակէնիա»ն դաշնակի վրայ նուագեց Գ. դասարանի սան Վաչէ Թասլաքեան, որմէ ետք բարձրագոյն դասարանէն Սարգիս Էօզեան ներշնչումով արտասանեց Դանիէլ Վարուժանի «Խաչրուռ»ը: Ժառանգաւորներ երգեցին Սըր ձօն Սթէյնըրէ դաշնաւորուած Ս. Իննդեան տաղերէն հանրածանօթ Նօէլ, Նօէլը, որով վերջ գտաւ գեղարուեստական բաժինը յայտագրին:

Քանի մը վայրկեանի դադարէ ետք սրահ մուտք գործեց «Կաղանդ Պապա»ն, իր ալեփառ մօրուքին հետ սքանչելիօրէն ներդաշնակուող կարմիր ու երկար վերարկուով, գաւազան ի ձեռին, որ Կաղանդի եղանակ մը մրթմրթալով, «օրօր-օրօր» քալուածքով եւ հանդիսականներու ժպտախառն քրքիջներուն եւ խնայեղ ծափահարութիւններուն ընդմէջէն աջը առաւ Ն. Ամենապատուութեան ու բազմելով սրահին կեդրոնը բաժնեց իր առատ պաշարը իրրեւ կաղանդէք ներկաներուն: Յետոյ Շահին Ասատուրեան, բարձրագոյն դասարանէն, գողտրիկ ուղերձով մը իր եւ ուսանողութեան երախտագիտական զգացումները յայտնեց Սրբազան Պատրիարքին, Վերատեսուչ Սրբազանին եւ ուսուցչական կազմին, տարուան մը ընթացքին իրենց վայելած անհատում բարիքներուն համար, միացնելով անկեղծ բարեմաղթութիւններ երկար ու երջանիկ օրերու: Ն. Ամենապատուութիւնը իր փակման խօսքին մէջ, իր գոհունակութիւնը յայտնելէ ետք հանդէսը կազմակերպողներուն եւ յայտագրին մէջ մաս առնողներուն, ոգեկոչումը բրաւ յիսունհինգ տարիներ առաջ, իր ուսանողութեան առաջին օրերուն եւ Երանաշնորհ Տ. Եղիշէ Դուրեան Պատրիարքի օրով կատարուած նմանօրինակ հանդէսի, փոխանցելով ուսանողութեան կեանքին միշտ յոյսի աչքով նայելու պատգամը անմահանուն Հովուապետին: «Տէր Կեցո» մաղթերգէն ետք Ս. Պատրիարքը «Պահպանիչ»ով փակեց հանդէսը:

# Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Ուր. 4 Յուն. — Կէսօրէ ետք, Մայրափանքի մեծ դանդը դուարթ զօղանջներով կը ծանուցանէր ժամանումը Ս. Մնունդը — կամ անոր պահքը — կանխող Աւագ Տօներուն: Ու քիչ ետք, շքեղօրէն զարդարուած Մայր Տաճարին մէջ ընթացք կ'առնէ անոնցմէ առաջինն՝ Դաւթի մարգարէի և Յակոբայ Տեառնեղբոր մեծահանգէս նախատօնակը, նախադահուիթեամբ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեանի:

● Եր. 5 Յուն. — Ս. Գարի մարգարէին եւ Յակոբայ Տեառնեղբայր առախելոյն (Տօն Առախելական Ս. Արոսոյս երուսաղէմի): Ըստ սովորութեան, առաւօտեան ժամերգութեան ընթացքին, Ս. Պատրիարք Հայրը, շուքառ և եմփօրոն առնելով, բարձրացաւ Տեառնեղբոր Աթոռի պատուանդանին ուր, ժամերգութեան աւարտին, ընդունեց Միաբանութեան շնորհաւորութիւնները: Ծրուան հանդիսաւոր Ս. Պատրարգը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Գերշ. Տ. Եանէ Արքեպս. Աճէմեան, որ իր քարոզի ընթացքին բարեմաղթութիւններ քրաւն. Ամենապատուութեան բարօր կեանքի և արեւշատութեան համար: Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. նախագահեց Ս. Աթոռոյս հանգուցեալ պատրիարքաց հոգիներուն համար կատարուած հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտամունքին:

● Կիր. 6 Յուն. — Ս. Պատրարգը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Պատրարգեց և քարոզեց Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Չղջանեան, մեկնաբանելով Փարիսեցիի և Մաքսաւորի աւետարանական առակը:

— Ամեն. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Ս. Ստեփանոսի հանդիսաւոր նախատօնակին:

● Բշ. 7 Յուն. — Ս. Անիվանոսի նախաձեռնութեամբ: Առաւօտեան ժամերգութեան ընթացքին, Ս. Աթոռոյս 5 Սարկաւազները, մարգարտազարդ սաղաւարտ ի գլուխ և տապանակ ու բուրվառ ի ձեռին, պանծացուցին յիշատակը իրենց մտաբերարին: Հանդիսապետն էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Տօնին բուրվառակիր Հայրերն էին Տ. Անուշաւան և Տ. Նուրհան վարդապետներ: Ապա Ս. Պատրարգ մատուցուեցաւ աւանդատան — Ս. Ստեփանոս մատրան — աւագ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայրիկ Արդ. Գալայեան:

— Գլխաւոր Առաքելոց՝ Պետրոսի և Պօղոսի հանդիսաւոր նախատօնակը պաշտուեցաւ Ս.

Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախադահուիթեամբ Գերշ. Տ. Կիրեղ Սպս. Գարիկեանի:

— Երեկոյեան, ժառանգաւորաց սեղանատան մէջ մասնաւոր ընթրիք արուեցաւ Սարկաւագաց տօնին առթիւ: Ուսանողութեան սեղանակից եղաւ մարտոյ Միաբանութիւնը, գլխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, և Պատ. ուսուցչական կազմը: Նորին Ամենապատուութիւնը և Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Ելոյթ ունեցան, Սարկաւազներուն ուղղուած յորդորական արտայայտութիւններով:

● Գշ. 8 Յուն. — Ս. Առախելոյն Պետրոսի և Պօղոսի: Ս. Պատրարգը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պետրոսի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեան Վրդ. Ղարիպեան:

● Գշ. 9 Յուն. — Աւագ Տօներուն վերջինին — և փառաւորագոյնին — նախօրեակի առթիւ, կէսօրէ ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը շարաւարտէր թափօրով մուտք գործեց Մայր Տաճար: Հանդիսաւոր նախատօնակէն ետք, Ս. Աթոռոյս շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան:

● Եշ. 10 Յուն. — Տօն Ս. Որդոյն Որոսման՝ Յակոբայ առախելոյն եւ Յովհաննու աւետարանչին: Մայր Տաճարի Ս. Գլխաղբի մատրան մէջ հանդիսաւոր Ս. Պատրարգը մատոյց Ամեն. Սրբ. Պատրիարք Հայրը և ապա, ամպնօյանի տակ և Կենաց Փայտի մատունքն ի ձեռին, նախագահեց երրադարձ մեծահանգէս թափօրին: Արարողութեանց աւարտին, նախօրդ օրուան նման, շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան, ուր Ն. Ամենապատուութիւնը Ս. Պատրարգի նշխար բաժնեց ժողովուրդին և փակեց շարքը Աւագ Տօներուն:

● Եր. 12 Յուն. — Ս. Բարսիի հայրապետին: Ս. Պատրարգը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղբի: Ժամարարն էր Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրեան:

● Կիր. 13 Յուն. — Ս. Պատրարգը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ոսկի Արդ. Որդիքեան: Ս. Թարգմանչաց Վարժարանի ուսանողութիւնը ստացաւ Ս. Հաղորդութիւն:

● Բշ. 14 Յուն. — Նոր Տարի (րոս Հին Տօմարի): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատրարգը մատոյց, ըստ սովորութեան, ժամօրհնողը՝ Հոգշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան, որուն այդ առթիւ խօսած քարոզը կ'երկ Սիոնի ներկայ թիւին մէջ: Յետոյ, Ս. Աթոռոյ շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւն և ժողովուրդը բարձրացան Պատրիարքարան, ուր Ս. Թարգմանչաց Մանկապարտեղէն երեք փոքրիկներ խնամուած ուղերձներով և ծաղկեփունջի մատուցմամբ վարժարանի ուսանողութեան Ամանորեան շնորհաւորութիւնները ներկայացուցին Ամեն. Ս. Պատրարք Հօր, որ տունը շնորհաւորելէ ետք բաժնեց ժողովուրդին մէկական նարինջ:

● Ուր. 18 Յուն. — Ճրագալոյց Ս. ԾՆՆՊԵՆԳՆ : Առաւօտեան ժամը 10ին, Միարբանութիւնը, գլխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Զոր, և ինքնաշարժերու երկար շարանով մը ճամբայ իջաւ զէպի Բեթլեհէմ : Նախորդ օրերուն ամպոտ երկինքն ու տեղացող անձրևը տեղի տուած էին կապոյտ երկնակամարի մը, ուրկէ ձմրան արևը մեղմ իր ճառագայթները կ'առաքէր երկիր : Կէս ճամբան, Յունաց Ս. Եղիա վանքի մօտ պատուասիրուելէ և Բեթլեհէմի ու շրջակայ գիւղերու Մոսիթարներուն կողմէ պատուասիրուելէ ետք, հեծեալ ոստիկաններու ալ առաջնորդութեամբ, պատկանելի թափօրը շարունակեց իր ճամբան և ժամը 11ին հասաւ Ս. Ծննդեան հրապարակը, ուր կը տողանցէին Հայ Սկառտներու խումբեր, մինչ զեղազարդ տօնածառի շուքին՝ Ոստիկանական նուագախումբը կը նուագէր Ծննդեան և այլ մեղեդիներ : Ինքնաշարժէ էջքին՝ Ն. Ամենպատուութիւնը զիմաւորուեցաւ Բեթլեհէմի Գաղաքացիներու և Ձին. Կառավարչին կողմէ : Լոն էին նաև Ժառ. Վարժարանի ուսանողութիւնն ու Ս. Ծննդեան հայավանքի Միարբանութիւնը, գլխաւորութեամբ Տեսուչ Լոզը. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեանի, որոնք Ս. Պատրիարքն ու իր շքախումբը Վորնուրդ մեծ շարականի երգեցողութեամբ առաջնորդեցին վանք : Օտար հիւրերը պատուասիրուեցան Տաճարի մեր Տեսչարանին մէջ : Իսկ ժամը 1ին փառաւոր ընդունելութիւն մը սարքուեցաւ վանուց Սեղանատան մէջ, որուն հրաւիրուած էին Երուսաղէմի Գաղաքացիներ Վսեմ. Թէտի Բոյլէք, Բեթլեհէմի Գաղաքացիներ Վսեմ. Էլիաս Յրէյճ, Ընդհ. Ապահովութեան Պետ Տիար Տափտ Իէն, Զայնասփիւռի կրօնական յայտագրերու վարիչ Պր. Նուրէտտին Տիրինի (Ապու ճարիր), շրջակայ գիւղերու թաղացիներ և Արար ու Լրեայ ականաւոր անձինք :

— Ժամը 2-30ին, Ամեն. Ս. Պատրիարք Զոր գլխաւորութեամբ, Միարբանութիւնը շրջափառուով մուտք գործեց Ս. Ծննդեան Տաճար : Այրի ուխտէն ետք, Տաճարի հայկական բաժնին մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւն և ճրագալոյցի արարողութիւն : Իսկ Ս. Պատրարքը մատուցուեցաւ Ս. Այրին մէջ : Ժամտարն էր Լոզը. Տ. Համբարձու Արեղայ Բէշիշեան : Գերը. Տ. Տանէ Արքեպ. Ի նախագահութեամբ կատարուած Ս. Ծննդեան նախատօնակէն ետք, Վորնուրդ մեծի երգեցողութեամբ անցնելով սիւնազարդ դասիէն, Միարբանութիւնը բարձրացաւ մեր վանքը և յետ Աւետարանի ընթերցման նստաւ ընթրիքի :

— Գիշերուան ժամը 10-30ին սկիզբ առին գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները Տաճարի մեր բաժնին մէջ :

● Եր. 19 Յուն. — Ս. ԾՆՈՒՆԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅՆԱՅՆՈՒԹԻՒՆ : Կէսգիշերին, խորհրդաւոր դանդաղութեանէ մը ետք, ամբողջ Միարբանութիւնը իջաւ Ս. Ծննդեան այրը, ուր կատարուած արարողութիւնը, մօտ մէկ ժամ, ձայնա-

սփռուեցաւ Իսրայէլեան ռատիօկայանէն : Այս առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Զայրը տուաւ իր պատգամը, որ կ'երևի Միոցի ներկայ թիւի մէջ : Սոյն արարողութեան ներկայ գտնուեցան Երուսաղէմի և Բեթլեհէմի Գաղաքացիներն ու Բեթլեհէմի Ձին. Կառավարչը, որոնք ապա իրենց շնորհաւորութիւնը յայտնեցին Ն. Ամենպատուութեան և մեկնեցան : Սրբ. Պատրիարքն ալ վերադարձաւ Երուսաղէմ, իսկ մուսահանդիսութեանց նախագահեց Գերը. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան որ, Տաճարի մեր բաժնին մէջ, Լոզը. Տ. Ժիրայր Վրդ. Թաճեանէ մատուցուած Ս. Պատարագէն և Ջրօրհնեաց արարողութիւնէն ետք, առաւօտեան զէմ մատուցօրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Ս. Ծննդեան Այրին մէջ : Ապա, երէկուան կարգով, Միարբանութիւնը թափօրով բարձրացաւ մեր վանքը՝ նախաճաշի :

— Կարճ զաղարէ մը ետք, Միարբանութիւնը վերադարձաւ Երուսաղէմ, ուր հասաւ ժամը 8ին և բարձրացաւ Պատրիարքարան, ուր Ամեն. Ս. Պատրիարք Զայրը Ս. Ծննդեան աւետիսը տալով օրհնեց ու արձակեց ամէնքը :

— Երուսաղէմի մէջ, ճրագալոյցի արարողութիւնը կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ս. Գերեղմանին զիմաց, իսկ Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեղմանին վրայ մատուց Լոզը. Տ. Ոսկի Արդ. Որդիքեան : Տաճարի Տեսուչ Լոզը. Տ. Վաղարշ Վրդ. Թաճատուրեան նախագահեց նախատօնակին :

— Երբայք առաւօտ կանուխ, Մայր Տաճարին մէջ պաշտուած ժամերգութեան աւարտին, Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատուց, ըստ սովորութեան, Ս. Լրեշտակագետաց վանուց Տեսուչը՝ Լոզը. Տ. Սևան Վրդ. Դարիպեան, որ ապա նախագահեց Ջրօրհնէքի սրբատարու արարողութեան :

— Ի բացակայութեան Ժառնգ. սաներու, թէ՛ երէկ և թէ՛ այսօր երգեցողութիւնները կատարուեցան տեղայն գլխիւներու կողմէ :

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերը. Տ. Նորայր Արքեպս. Պողարեան :

● Կիր. 20 Յուն. — Յիւսուսակ մեղից : Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատուց, ըստ սովորութեան, Աւագ Թարգմանը՝ Լոզը. Տ. Ասպետ Վրդ. Պալեան : Յետոյ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտոն :

● Ուր. 25 Յուն. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերը. Տ. Տիրայր Եպս. :

● Եր. 26 Յուն. — Տօն Անուանակալութեան Տեառն : Առաւօտեան ժամը 8-30ին, Գերը. Տ. Տիրայր Եպս. Մարտիկեանի գլխաւորութեամբ, Միարբանութիւնը շրջափառուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր Գերը. Հանդիսացաւ Սրբազանը մատուց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեղմանին վրայ և կուսքարգով մը յորդորեց Սաղիմանայերը զինուելու առողջ գիտակցութեամբ մեր ազգային արժէքներուն և ըլլալու հաւատարիմ աւանդապահ անոնց : Ժառ.

սաներ ստացան Սուրբ Հաղորդութիւն: Վանք զարծին, Հայոց Թաղի մուտքէն, Վեյոյ ի լուսոյ, տօնի շարականին երգեցողութեամբ, Միաբանութիւնը յառաջացաւ դէպի Մայրավանք և բարձրացաւ Պատրիարքարանի դահլիճը, ուր լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի նախագահութեամբ կատարուեցաւ «Տնօրհնէքի արարողութիւն»: Ս. Աթոռոյս բարխներու օրհնութեան աւարտին, վանուցս սեղանատան և խոհանոցին մէջ ևս կրկնուեցաւ նոյն արարողութիւնը, ժամօրհնող Հոգշ. Տ. Թուրքէն Վրդ. Յովակիմեանի գլխաւորութեամբ: Օրհնուեցաւ նաև հերիսան՝ աւանդական ճաշը տօնին:

● Կիր. 27 Յուն. — Բարեկենդան Առաջաւորի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Թուրքէն Վրդ. Յովակիմեան:

● Ուր. 1 Փետր. — Յիշուակ Յովնունու մարգարէին: Առաւօտեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարին մէջ Հոգշ. Տ. Մանուէլ Վրդ. կատարեց ընթերցումը Յովնանու Գրքին: — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Տիրայր Եպս. Մարտիրոսեան:

● Եր. 2 Փետր. — Ծնունդ Յովնանունու Կարապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեան:

● Կիր. 3 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Մանուէլ Վրդ. Երկաթեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.:

● Բշ. 4 Փետր. — Ս. Սարգիս զօրավարին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Բանձատան նախագահի վրէժը եղող Ս. Սարգիսի մատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայրիկ Արդ. Գալայեան: Ապա, ընկալեալ սուրբութեան համաձայն, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ հանգուցեալ ազգային մեծանուն բարերար Գալուստ Կիւլպինկեանի հօր՝ Սարգիս հոգևոյն համար, անոր անուան տօնին առթիւ: Հանդիսայետն էր Լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեան:

● Եր. 9 Փետր. — Ս. Իսահակայ Պարբեի հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Դիմադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Համբարձում Արդ. Բէշիշեան:

● Կիր. 10 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Արդ. Մանկասարեան:

● Դշ. 13 Փետր. — Վարդանանց մեծահանգէս նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը:

● Եշ. 14 Փետր. — Ս. Վարդանանց զօրավարաց մեծոց 1036 վկայից (Յիշուակ մեծոց եւ Տօն ազգային): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց, ըստ սու-

վորութեան, ժառանգ. Վարժարանի և Ընծայարանի վերատեսուչը՝ Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճեմեան և քարոզեց, բնարան ունենալով օրուան Առաքելական ընթերցուածէն, շամբերութեամբ ընթացուք ի պատերազմոր առաջի կայ մեզ: Յետ քարոզի, Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ, կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք: Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ի անուան տօնին առթիւ: Ժառանգաւորներ Ս. Հաղորդութիւն ստացան իրենց վերատեսուչի ձեռքէն: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ նախագահութեամբ Լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. ի:

● Ուր. 15 Փետր. — Իրաւական սուվորութեան համաձայն, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ասորոց Ս. Մարկոս Աւետարանչի եկեղեցւոյ մէջ: Պատարագեց և քարոզեց Հոգշ. Տ. Մեքրոպ Արդ. Մուսաֆեան, խօսելով Սուրբ Մարկոսի կեանքի ու գործունէութեան մասին, որուն տան վայրին վրայ աւանդութիւնը կառուցուած կ'ուզէ տեսնել յիշեալ եկեղեցին: Ապա Միաբանութիւնը հիւրասիրուեցաւ Ասորոց Գերշ. Եպիսկոպոսէն: Երթ ու դարձի թափօրները գլխաւորեց Հոգշ. Տ. Սեան Վրդ.:

● Եր. 16 Փետր. — Կ. Պոլսոյ ժողովոյն (381): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեան Վրդ. Լարիպեան:

— Երեկոյեան ժամերգութեան ընթացքին վարագորուեցան Մայր Տաճարի սեղաններն ու գլխաւոր սրբանկարները:

● Կիր. 17 Փետր. — Բուն Բարեկենդան: Փակեալ-խորանի Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Դշ. 20 Փետր. — Սկիզբ կաթոց Մեծի պահոց: Առաւօտուն Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Արեւադալի առաջին ժամերգութիւնը, իսկ կէսօրէն ետք՝ Վարդապետական առաջին ժամերգութիւնը:

● Ուր. 22 Փետր. — Նախատօնակը պաշտուեցաւ Ս. Թորոս եկեղեցւոյ (Ս. Աթոռոյս Զեռագրատան) մէջ, նախագահութեամբ Զեռագրատան Տեսուչ Գերշ. Տ. Նորայր Արքեպս. Պողարեանի:

● Եր. 23 Փետր. — Ս. Թէոդորոսի զօրավարին: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թորոս եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Թուրքէն Վրդ. Յովակիմեան:

— Վաղուան Արտաքսման Կիրակիի առթիւ, կէսօրէն ետք, Լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շրջաւարտուելով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու նախատօնակը՝ վերնատան մեր մատարան մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելու-

թեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգշ. Տ. Ասպետ Վրդ.:

● Կիր. 24 փետր. — Արեւմտման: Գիշերա- յին և առաւօտեան ժամերգութիւնները պաշ- տընեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի վերնատան մեր մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայրիկ Արեղայ Գալայճեան: Ապա կատարուեցաւ երրադարձ մեծահանդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմա- նին և Պատանատեղւոյն շուրջ, գլխաւորու- թեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք- եպոս. Ասլանեանի: Թափօրականք երգեցին Այլակերպութեան շարականներ:

● Դշ. 26 փետր. — Տեառնընդառաջի մե- ծանդէս նախատօնակին և անոր յաջորդող առաջին Վնդատանին ի Ս. Յակոբ նախա- գահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք- եպոս. Ասլանեան:

— Գիշերասկիզբին, Մայր Տաճարին մէջ պաշտուած առաջին շնորհագրէի և Հսկման կար- գերուն նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ եպոս., որմէ ետք ժառ. սաներ նախկին վարժարանի դաշտին վրայ վառեցին աւանդական կրակը: Խոռոնեամ ժողովուրդ փութացած էր դաշտ, աւպերէ նորամաքուր, աստղազարդ երկնքի մը տակ զիտելու հեթանոսական վերջամնաց սովորութիւններէն եկող Խարոյկահանդէսը:

● Դշ. 27 փետր. — Տեառնընդառաջ: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Գերշ. Տ. Կիւրեղ եպոս. Գարիկեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Դշ. 1 Յուն. — Ամերիկեան Հիւպատոսա- րանի մէջ, Նոր Տարուան առթիւ տրուած ըն- դունեկութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Գերշ. Տ. Շահէ Արքեպոս. և Տիար Գէորգ Հինդլեան:

● Դշ. 8 Յուն. — Օրթոտոքս Եկեղեցւոյ Ս. Ծննդեան տօնին առթիւ, կէսօրէ առաջ, Ամե- նապատիւ Ս. Պատրիարք Հայրը, ի գլուխ Միաբանութեան, շնորհաւորութեան այցելու- թեան գնաց Յունաց Պատրիարքարան, որմէ ետք Գերշ. Տ. Կիւրեղ եպոս., Հոգշ. Հայրերու ընկերակցութեամբ, այցելեց Հապէշաց և Ա- տորուց Եպիսկոպոսարանները:

● Դշ. 9 Յուն. — Այսօր Պուքրէշէն Ս. Աթոռ ժամանեց Իււմանիոյ և Պուլկարիոյ Հայոց Ա-

ռաջնորդ Գերշ. Տ. Տիրայր եպոս. Մարտիկեան, նախորդ տարիներու նման մեղի հետ անցը- նելու Ամանորն ու Ս. Ծնունդը: Սրբազանը մեր մէջ մնաց մինչև Ուրբաթ, 8 Փետրուար:

● Դշ. 16 Յուն. — Այսօր Ս. Աթոռ ժամանեց Երեւանի Հայոց Հոգևոր Հովիւ Հոգշ. Տ. Ժի- րայր Վրդ. Թաշնեան և վերադարձաւ Հինգ- շաբթի, 31 Յունուարին:

● Բշ. 21 Յուն. — Մեր Ս. Ծննդեան տօնի յաջորդ օրը Կրիակիի զուգադիպած ըլլալուն՝ շնորհաւորութիւնները յետածղուեցան մէկ օ- րով: Առ այդ, կէսօրէ առաջ, Պատրիարքա- րան շնորհաւորութեան եկան յաջորդաբար Յունաց Պատր. Փոխանորդ Տ. Կոստանդին Ե- պիսկ., Ֆրանչիսկեանց Կիւսթատ Հայր Մառ- րիխուս Սաքի, Լատինաց Պատրիարք Մօնս. ձիաքօմօ Պէլլիթիթի, Պապական Նուիրակ Մօնս. Ուրիւրմ Գէրիւ, Ատորուց և Հապէշաց Եպիսկոպոսները: Բոլորն ալ իրենց Միաբա- նութեան անդամներով, Անկիլիքան Արքեպոս. Եր, Լուտերականներու Եպոս. և Փրօփսթը, Յոյն- Կաթոլիկներու, Հայ-Կաթոլիկներու, Ասորի- Կաթոլիկներու, Մարոնիթ համայնքի և Ռուս Միաբանութեան Մեծաւորները, Երուսաղէմի Վեմ. Քաղաքապետը, Կրօնից նախարարու- թեան ներկայացուցիչը և այլ անանաւոր ան- ձինք: Իսկ Հիւպատոսական անձնակազմը այ- ցելութեան եկաւ Երեւշաբթի (22 Յունուար):

● Եշ. 31 Յուն. — Յունական Ընդհ. Հիւպա- տոս Պր. Աթանասիոս Վալասիտիս իր առաջին պաշտօնական այցելութիւնը տուաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

● Եր. 2 փետր. — Բրիտանական Ընդհ. Հիւպատոս Մայքըլ Հաննամի մեկնումին առ- թիւ Ամերիքըն Բօլօնի մէջ տրուած հրաժեշտի թէյասեղանին ներկայ եղան Աւագ Թարգման Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. և Տիար Գ. Հինդլեան:

● Ուր. 8 փետր. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Պատրիարքարանի մէջ ճաշասեղան տուաւ Ս. Քաղաքիս Հիւպատոսական Մարմին:

● Բշ. 11 փետր. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը շնորհաւորական հեռագիր մը յղեց Ա- մենայն Հայոց Վեհ. Հայրապետին, անոր ան- ուան տօնին առթիւ (Տօն Ս. Վարդանանց, զոր այսօր նշուեցաւ ըստ Նոր Տոմարի):

● Բշ. 25 փետր. — Սէյնթ ձօնգ Ակնաբու- ժարանի Տնօրէնին կողմէ ի պատիւ Ս. Երկիր այցելող Լորտ Գալիայի տրուած ընդունելու- թեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Կիւրեղ եպոս. Գարիկեան, Հոգշ. Տ. Մեթրոպ Արք. Մու- թաֆեան և Տիար Գէորգ Հինդլեան:

### Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամեն. Ս. Պատրիարք Հոր Մենդեան պատգամը Բեթղեմի Սուրբ Այրեն

- Շնորհաւորական զիր՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետեն
- » զիր՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսեն
- » զիր՝ Յովհաննէս - Պօղոս Բ. Պապեն
- » զիր՝ Ռուսաց Պիմեն Պատրիարքեն
- » զիր՝ Քէնթրըպրիի Արքեպս. են
- » զիր՝ Տիար Ալեքս Մանուկեանեն

**ԽՄՐԱԳՐԱԿԱՆ**

— Յոբելեարը

Յոբելիանական Հանդէս՝ Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեանի  
Հ. Բ. Ը. Մ. Ի Նսխագահութեան 25ամեակի առթիւ

Ն. Ս. Պապին Կոչը՝ Վատիկանի Օրշուան առթիւ

**ԿՐՕՆԱԿԱՆ**

— Ամանորի պատգամ

ՌՈՒԲԷՆ ՎՐԳ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

**ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ**

— Անվերնագիր

ԵՂԻՎԱՐԴ

— \* \*

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

— Օրերը

Գ. ՃԱՐՏԱՐ

**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**

— Վարդան Արեւելցու «Հաւաճումն Պատմութեան»  
կորած աղբիւրները

ՓԱՅԼԱԿ ԱՆԹՈՊԵԱՆ

**ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ**

— Հայկական դրամներու նոր հաւաքածոն  
բանգարտնէն ներս

ԶԱՐԵՀ ՊՏՈՒԿԵԱՆ

Հուսարանութիւններ եւ ճշդումներ

ՇՆՈՐՀՔ ԱՐՔ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

**ՀԱՅԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ**

— Ս. Կարապետի վանք կեսարիոյ

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

Յկեղեցիներու Միութեան Եօթնեակը Երուսաղէմի մէջ

Գ.

Իսրայէլի Վսեմ. Նսխագահին այցը Ս. Արտ.

Ամանորի Հանդէս Ժող. Վարժ. Ի եւ Ընծայարանի

**Ս. ՅԱԿՈՒՆ ԵՐՄԱՆ**

— Եկեղեցականք - Բեմականք

— Պատգամականք

